

7765

բ. տալիս

# ԿՕՆԳՈՒԹՅՈՒՆԵՐՈՒ ԲԱՆԱԼԻՆ

ՆԿԱՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵՒՆԵՐ,  
“ՇԵՆՔ ՄՈՔԸՆ”Ի ԾԱԳՈՒՄԸ,  
ԿՕՆԳՈՒԹՅՈՒՆ ԻՐԵՆՑՄԷ ՆԿԱՐԱԳՐՈՒԱԾ,  
ԺԻՒԼԻ ՄԱՅԸ, “ԼՈՅԱ,,Ի ԳՐԱԽՈՍԱԿԱՆԸ.

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա. Ե. Հ. ՏԻՀ-ՆԵՐՍԻԿԱՆ

Կ. ՊՈՂԻՄ

1907

4.09  
-16

84.09  
5-15

# ԿՈՆԳՈՒԹՆԵՐՈՒ ԲԱՆԱԼԻՆ

ՆԿԱՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵՒՆՆԵՐ,  
ՈԲՆԵ ՄՈԲԸՆԵՆԻ ԾԱԳՈՒՄԸ,  
ԿՈՆԳՈՒԹՆԵՐՆ ԻՐԵՆՑՄԷ ՆԿԱՐԱԳՐՈՒԱԾ,  
ԺԻՒԼԻ ՄԱՅԸ, "ԼՈՅԱ,, Ի ԳՐԱԽՈՍԱԿԱՆԸ.

ԳՐԵՑ

Գ. Ա. ՄԱԼԻԿԱՆ

ՏՊԱԿՐՈՒԹԻՒՆ  
Վ. Ե. Հ. ՏԵՐ-ԵԵՐԱԿԱՆԵԱՆ  
Վ. ՊՈԼԻՆ

1907



22 MAY 2006  
19 NOV 2010

# ԿՈՆԳՈՒՌՆԵՐՈՒ ԲԱՆԱԼԻՆ

## ՆԿԱՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ

معارف عموميہ نظارت جیلہستانک فی ۱۷ تموز ۳۲۳ تاریخی  
و ۰۵ نومرسولی رخصتname سیله طبع اونشندر



4316-85

Պալզաքի գործերն ուսումնասիրողներէն մէկն է  
Պ. Անտոէ Լը Պոլդօն, որ սապէս կը խօսի կօնդուռա-  
ներու Ռընէ Մօրլուկն վէպին նկատմամբ.

«Պալզաքի և ոչ մէկ վէպն զմեղ այնքան չյուզեր՝  
որքան մլոպէոփ Տիկին Պոլառիին վերջին գլուխները,  
կամ Հէնուիք Սիէնքիէվիչի՝ Fort comme la Mort ի  
վերջին էջերը։ Ալֆոնս Տօուէ Խիստ շատ արցունք թա-  
փել առաւ իր le Petit Chose, l'Evangéliste, Sapho ա-  
նուն վէսկերովը։ մինչդեռ Պալզաք երբէք այնչափ լա-  
ցուցած չէր մէկը։ Իրենք խկ, Կօնդուռները, այդ շատ  
սրամիտ և այնքան ծաղրող կօնդուռները, որ յաճախ  
իրր անզգայներ կամ զգայազիրկներ ամբաստանութեան,  
միթէ չէր բաւեր իրենց, այդ անիրաւ յանդիմանու-  
թեան պատասխանելու համար, արտասանել Ռընէ Մօ-  
րլուկնի անունը, սքանչելի ստեղծագործութիւն մը,  
որուն համարժէքը չի գտնուիր Պալզաքի քով, այդ  
Ռընէն, այդ «Հնկացող մնլամալձիկը», ինչպէս որ ինք  
կըսէ իրեն համար, այդ գաղղիացի քոյրը Թօլսթօլի  
ամենասիրուն աղջկանը, Նաթաշա Ռոսթօֆի քոյրը»։<sup>(1)</sup>

Ռընէ զլիաւոր զերասանն է, իր եղրօրը Անուի Մօ-  
րլուկնի հետ, ներկայ վիպասանութեան, և այս երկու-  
քին շուրջը կը թաւալին իրենց ծնողքը՝ Պարոն Լուի և

(1) André Le Breton: *Balzac, l'Homme et l'Oeuvre*. — Armand Colin, 1905, t. 2 286—7.

Տիկին Թերեղ Մօրըռէն, ասոնց որդեգրեալը՝ Տընուաշքէլ, և ամուսնացած աղջկէլ՝ Տիկին Սնորիէթ Տավառնա :

Երկրորդական դերեր կատարողներուն մէջ աչքիքը զարնէ հայր Պլամբուա անուն եկեղեցականը, Բարիքի ընչաւոր գասակարդին պատկանող անձանց և ընտանեաց խոստովանահայրը : «Հարուսաներու ակումբին խոստովանահայրն էր, աղնուասորնմ անձանց խղճին առաջնորդն էր, կ'սփոփէր միսիթարութեան արժանի հոգիները միայն... արքայութիւնը՝ հարուսաներուն հաստոգութեանը կը մօսեցնէր... կը մեղմացնէր ապաշախարութիւնը, կը քակէր խաչին կապերը, աւագ կը ցանէր փրկութեան ճամբուն վրայ : Աղքատներու դառն, անհաճոյ և դժնեաց կրօնքէն կը հանէր հարուսաներու կրօնքի պէս բան մը, սիրուն, թէթեւ, սքանչելի առածքական, ձկուն կրօնք մը... :» (Էջ 61)

Յետոյ, կուգայ ծերուկ Պառուալը, փորագրութեանց հաւաքածոյներու այդ մենամոլը՝ որ, յուղարկաւորութեան մը միջոցին անդամ, կը մտածէ աճուրդի մը վըրայ և կը ցաւի թէ նուազահանդիսի հաւաքուն անուն պատկերը իր ձեռքէն ուրիշներ կառնեն այդ ժամուն . «Փառաւոր փորձ մըն էր, կ'ըսէ, ... ձօնին փորագրուելն առաջ քաշուած :» (Էջ 225)

Անձան և միջակ անձանց կարգէն են Ռընէր նշանածը Պ. Ռլվէռչն (Էջ 50). յետագայ ուրիշ մէկ նշանածը Պ. Լըմչօնիէ (Էջ 146 և 200). քեռայրը Պ. Տաշառանս (Էջ 57), վերջապէս—թէեւ շատ աւելի ուշգրաւ—լեռնցի Վիլագուուը (Էջ 201) և այդ Տառապատէզին հողերը կը փորէ, կը տեղափոխէ, կը դիզէ, սոր» կ'ըսէ, (Էջ 28): իրը վկայ կը ծառայէ Սնորիի մենամարտին մէջ : (Էջ 216)

Բարիդեան դահլիճներու մէկ պղտիկ հեռանկարը կայ՝ որ կը շարժին ախկանայք թէզինեի, որը Շանբռօմառ, առ Սէն-Սօվէտու, և երկու պատանիներ՝ Պարմայք առ Լոռաք և առ Մէզօնսէլ (Էջ 151): Ասոնց մնոտի խօսակցութիւնները, թիթեւամսութիւնները և չարախօսառները հետման էր հետաքրքրական են : Վրայ կը հասնի առ Լեռմօն պարոնուհին, բարեխօսելու համար Ամերիկայէն նորանաս խիստ հարուստ ընտանիքի մը տաղիք պարահանդէմին նկատմամբ (Էջ 157): Այս մանրամասնութիւնները կուտան՝ թէեւ փոքր այլ ձիշտ գաղափար մը Բարիդեան կեանքի դատարկապորաններուն վրայ :

Անցնինք, սակայն, մեծ նկարագիրներու ուսումնասիրութեանցը :

Պ. Լուի Մօրըռէն : Պատուաւոր, պարկեշտ, սրատկառելի քաղաքացի մը, նախկին սպայ, որ կեանքն ուսմամշ անցուցած է, երկլին քաղաքականութեանը մասնաւյշած է և, հուսկ յետոյ, շաքարի զտարանի մը տէրն է այսոր : Իր կնոջը հակասատկերն է, բնաւորութեամբ : Կինը չարախօս և բամբասող է, գտւառացիի մը պէս ալ հպարտ . խոկ ինք համբերող, ներողալիտ, մը պէս ալ հպարտ . խոկ ինք համբերող, ներողալիտ, իսկ կինն անդադար կը քննադատէ աղջկանը թերութիւնները (Էջ 50): Հետաքրքրական է ասոնց գիշերային մէկ վիճարանութիւնը, անկողին մանելու աշերային մէկ վիճարանութիւնը, այնքան ալ հաստատամիտ է Պ. Մօրըռէն : Զինուորականի նկարագիրը միշտ իրեն հետ է . քիչ խօսող, բայց հաճելի եղուարթագէմ : Երբ կ'ստիպուի արդարացնել իր վարժուանը իր որդւոյն Անորիի ամուսնութեանը նկատմամբ, խօսքերը չեն պակոիր, աղդու, լեզուանոյշ խօսքերով կը դիմադրէ կնոջը յարձակմանը .

— «Ա՛լ բաւեց . սա ըսածդ, սիրելիս, անիրաւու-

թիւն է... ինծի այնպէս կուգայ որ տասնըհինգ օրէն աւելի չեղաւ որ կրցած ցցուցի... : Շաս նեղանալի օրէնա մը մակակ ընկըու գացինք... զիշերը պաղպաղակ կերայ, բան մը որ չարաչար կ'ատեմ... խօսակցեցայ անձեւ ին և աղէկ օդին վրայ այնափսի գաւառացին մը հետ՝ որ ամէնուն կը պոռար թէ իր աղջիկը օժիտ ունէր... : Պիսի ըսեր թէ չաջողեցաւ մեր Անոիին ամուսնութիւնը : Բայց յանցանքը ի՞մս է իթէ այն գաւառացին իր աղջկանը համար կը վնտուէր «վառաւոր արումը», ինչպէս ինք կ'ըսէր : Ի՞մս է յանցանքը, մինա՞կ իմս, իթէ մար որդին չունի չերակէսի մը շինուածքը» : (Էջ 58)

«Յանցանքը մինա՞կ իմս է», ահա՛ Պ. Մօրըռէնի սուր և չարաճնի մէկ հարցումը՝ որ բոլորովին զինաթափ կ'ընէ իր կինը և որ հաղար բամբասանք կ'արժէ : Պ. Մօրըռէն ամփոփ կը խօսի, պանուճաբանութիւնն ի՞նչ է չգիտեր . միտքն անկեղծ է ու սիրտը՝ մաքոր : Գիտէ, ի հարկին, երկու բառով պապանձեցնել դիմացինը . բայց պէտք է ուշ դնել այդ բառերուն՝ թափանցիլու համար անոնց խորը : Օրինակի համար, Տընուազէլ հրաժարած էր հօրեղբօր մը ժառանդութիւնէն՝ լքանելով զայն ինը պատ անոր անհարազա զաւակներուն :

— «Բրածդ օրէնքի հակառակ է — կ'ըսէ անոր Պառուս — և օրէնքը հակառակ է անդարյականութեան : Ենթաղբէ որ ուրիշներն ալ օրինակիդ հեաեւէին... :» (Էջ 36)

Պ. Մօրըռէն խսկոյն կը պաշտուական Տընուազէլ . բայց փոխանակ մնամէջ բարոյականի դաս մը տալու, քմծիծաղով մը կը պատասխանէ :

— «Մի՛ վախնոր, Պառուս :»

Կարճ, հատու, իմաստալից խօսք մը, ահա՛, որ իր մէշ կ'ամփոփէ կեանքի մեծ փորձառութիւն մը : «Մի՛ վախնար . ամէն մարդու տրուած չէ այնքան մեծ վեհանձնութիւն գործել», ըսել կ'ուղէ :

Տիկին Մօրըռէնի գլխաւոր մտազբաղումն է գտնել աղջիկ մը՝ իր Անուիին համար : — «Ի՞նչ կ'ըսես, Մօրըռէն, դուն, Անովիին ըսածին : Օրիորդ Պուռժօն... :» Ահա դարձեալ պատասխան մը որ, նախորդներուն պէս, միշտ կտրուկ և համակերպող է . — «Ի՞նչ առարկութիւն կ'ուղես որ ընեմ» : (Էջ 95)

Պ. Մօրըռէն խստ մարդավար է իր ստորադասներուն հետ : — «Բարի լոյս, Քուէթինո, բարի լոյս, ընկերու» կ'անուանէ իր գիւղի տան ծառան՝ որ ատենօք իր հրամանին տակ զինուրած էր : (Էջ 242)

Սնցքեր ալ կան՝ ուր Պ. Մօրըռէնի խօսքերը սովորականէն կը բարձրանան, կ'ստանան վեհութիւնն մը, կը հանին վսեմութեան մը : Անոի, իր անդրանիկը, մենամարտի մէջ կ'սպաննուի : Երբ հայրը կ'իմանայ փօթաբեր լուրը . — «Ո՛հ, կը գոչէ, հայր մըն ալ չգիտեր թէ ո՛րքան կը սիրէ իր զաւակները» : (Էջ 223) Քիչ յետոյ, կը հարցնէ . — «Քաջութեամբ մեռածւ» : — «Զեր որդին էր ան» . — կը պատասխանէ Տընուազէլ : (Էջ 224) — Զկայ միթէ, հոս, զգացման վսեմի սրտառուջ օրինակ մը, Որատիսի «Թո՛ղ մեռնէր» լը յիշեցնող : Իսկ Պ. Մօրըռէնի լուռ, համբերատար և արտութեամբ համակերպող բնաւորութիւնը կը հասնի իր վսեմութեան գագաթնակէտին՝ Խընէի երկար հիւանդութեանը և աղեկառու ոգեշլարին ամբողջ տեւողութեանը միջոցին : Քիչ ծնողքներ պիտի կարենային, իրենց անձամբը, օրինակ համդիսանալ, նոյն պարագաներուն մէջ, համանման զօրութեան մը կամքի : (Էջ 232—273)

Հակառակը, Տիկին Մօրըռէն շատախօս է, գաւառացիի ամբարտաւանութեամբ տոգորուած է, կը սիրէ բամբասանքը . դէշ գաղպափար ունի իր ընտանիքէն զատուրիշ ընտանեաց ծագմանը վրայ : Օրինակի համար, Տիւռանները շատ լաւ են «հեռուէն տեսնուելու համար» : (Էջ 92) : Մինչեռ, երբ Պ. Մօրըռէնի կարծիքը կը

հարցուի թըմօլի անուն աղջկան մը ընտանիքին վրայ .  
— «Բան մը չեմ գիտեր — կը պատասխանէ : Մօրդ հար-  
ցուր : Խուցէք, Տիկին Մօրըուէն» :» (Եջ 93)

Եւ Տիկին Մօրըուէն, բերանը կը բանայ . — «Հայրը,  
իտալացի թշուառ կհածիփող մը, առանց առակի Բա-  
րիզ կուգայ և փթիր ծախելով կը հարստանայ . սակա-  
րանին մէջ կը խաղայ :» (Եջ 94) — Անդին, «Պուռժօ-  
րին մը կայ անոնց տանը մէջ . դործաւորի մը հնարքէն  
վաստիցան իրենց միլինները, և այդ հնարքը քանի  
մը փարայով գնած էին :» (Եջ 102) — «Գործիդ նայէ՛,  
Տիկին Մօրըուէն, անոնք մէկէ աւելի անանկ հնարքներ  
գնած ըլլալու են» . — Այս է, ահա՛, լայնախոն Պ. Մօ-  
րըուէնի բարեմիտ և կարուկ պատասխանը :

Իրենց աղջիկը եւս, Ունէ՛, կը սիրէ բամբասանքը,  
բայց սրամիտ և զուարձարան չարախօսութիւնը, ինք-  
նուրոյն և մատանար անձնականութեամբ մը, հատու շեշ-  
տով մը, սրաթոփչ դաստութեամբ մը, բոլորովին  
սարբեր մօրը տախակութիւններէն :

Ահաւասիկ խոցոտիչ դիտոցութեանց շարք մը, հը-  
րաւէրի ցուցակի մը պատրաստութեանն առթիւ Ունէ՛ի  
բերնէն ելած : — «Նախ մեր ընտանիքը . . . անցնի՞նք :  
— Օրիորդ Շամփու՛ որուն ակուսները կը նմանին պատե-  
րու վրայ չարուած ապակիի կտորներու» . — «Տիկին  
Ժօռլօ, որ Լուի Ֆիլիփի թագաւորին առջեւ ներկայա-  
նալը կը պատմէ անդադար» — «Պ. Հառանպուռ, որ  
Փուիէն հիւսնդ կ'ըլլայ» — «Օրիորդ աը լա Պուադ,  
գերբայններուն Զօրականնը, որ սոսրադասական անկա-  
տարի սխալներդ կը սրբագրէ» — «Պ. Լուի, օձերը  
ջնջելու համար կաղմուած ընկերութեան նախագահը»  
«օձ = յար-լեզու» — «Գլօքըմէնները, հայրը, մայրը, տը-  
ւելորդ է հրափրել, վասն զի հանրակառքի մը դժին

վրայ գտնուած տուները միայն կ'երթան անոնք» (այ-  
սինքն կոսոքի համար ստակ չեն ծախսեր) — «Մէշէննե-  
րը, երեք քոյրեր, մէկն ապուշ, մէկը . . .» (Եջ 126) :  
— Երբ իրեն դիտողութիւն կ'ըլլուի . «Արդէն համբառա-  
շնուռած է չարախօսութեան մասին» կը պատասխանէ :

Դուռ ուրիշ օրինակներ չարախօսութեան : Սեղանին  
վրայ կը խօսուի Տիկին Պոնիէռ անուն կնկան մը վրայ .  
— «Օ՛՛, կնքահայր, այծամարդի կը նմանի» (Եջ 30) — կը  
գոչէ Ունէ՛ : Բայց անդրագանալով խօսքին չափազանց  
յանդգնութեանը — «Գլխուն համար միայն կըսկմ» — կ'ա-  
ւելցնէ իսկոյն : Յայնի է թէ կէս այծ, կէս մարդ ա-  
ռասպելական էակները (Satyre) իրենց ճակտոն վրայ  
պղափիկ եղջիւրներ ունէն, այծի սրու և այծի սոքեր,  
մազու մարմին, և վավաշոտ հաղածումներով կը հետա-  
պլնի էին անտառաց յաւերժահարսերուն :

Այս անցքին մեկնութիւնը, ինչոքս նահւ քանի մը  
ուրիշ ծանօթութիւններ յազգաւուեցան թարգմանութե-  
նէս, պարզապէս ծախուց խնայողութեան համար : Վէ-  
պէն դուրս, քառստոնը ու թն էջի (երեք format) հա-  
մարէք յաւելուածներ մտցուցած եմ իրր ծանօթութիւն-  
ներ, առաքումներ, կենսագրական տեղեկութիւններ,  
զորս ամբողջացուցած եմ քննափրական լնդարձակ վը-  
կայութեանց ըերմամբ մը և մատնաւոր շահեկան թղթակ-  
ցութեամբ մը :

Որքան գոն է Պ. Մօրըուէն իր Ունէ՛ն աշխոյժ և  
անտառակ լնտութիւնն, այնքան գմգոն է մայրը՝ անոր  
վառվառնութիւնն : Մայրը յաճամի կը գանգատի թէ  
անտանելի է աղջիկանի մէջ, և սմէն փիստուի վրայ  
«ստկելիք բան մը կը զանայ» : (Եջ 51) — Ուրիշոչն՝  
«երէկուան այդ պարանն» է (Եջ 87) — Լումէօնիէ՝ «պաք-  
ցամատի կտորի մը պէս սոքեր ունի կօչիկներուն մէջ» :  
(Եջ 178) — Յետոյ, իրենց զիւղին ծերուկ երէցին վրայ  
խօսելով, կը յիշէ թէ ձաշի ատեն՝ «բերան լուալու-

անօթին ջուրը կլլեց :» (Էջ 14) — Գիւղին գաւառապես՝ «Ճերուկ ջող» մըն է (Էջ 51): — Մայրը շատ կը տիրի աղջ Ջրկանը լիզուի այս յանդքնութիւններէն և գաւանցած կ'ըսէ էրկանը. «Օր մը կը կարգուի, այս բառերովը, քաշալերուին ներկայանալու, այնպէս չէ: Վատահ եմ որ Ռընէ ընկերութեանց մէջ չպարտութեան համբաւ մինած է... թող քիչ մը դեռ վասնէ այս սրամաւութիւնը. պիտի տեսնես թէ որչափ շատ ինսդրով պիտի ըլլայ աղիսկ ասու, աս իմ խաչս է:» (Էջ 51)

Նոյն լիզուի կը գանդապի նաեւ իր խոսառվանաւ հօրը. «Մօր մը համար դժբաղդութիւն նկատելու րըսութեամբ աղջիկ մըն է Ռընէ:» (Էջ 69)

Օրհասական ժամուն, Ռընէ զզջալ կը թուի հեզնեանքու սիրութեամբ վրայ. — «Սրամառութիւնը, կ'ըսէ բողամառթիւն զզջալ ամէն մարդու հանդէ:» (Էջ 266) Կոսիոի ներայացած զզջալ ամէն մարդու հանդէու:

Հայրը, Պ. Մօրընէն, չափազնոյ կը սիրէ իր աղջ լիլ, զայն շփայնելու աստիճան, ինչ որ պատճառ կ'ըւթեանը: Կարդացուելու արժանի են 85 էն 90 երրորդ, ինչպէս նաեւ 44 էն 45 երրորդ էջերը, որոնց մէջ Տնուագէլ մանրամասնօրէն կը բայցարէ Ռընէի բուն նկարագիրը և հօրը մնէ գորոսիք:

Ճ. Գլխուն մէջ կը յաւանուին Ռընէի լոլոր մանաբանձութիւնները, ստահակութիւնները և պատշաճամարտանութիւնները (Էջ 119—121): Ռընէ նմանցուածէ (Էջ 47) «ՀՀնկացող մնլամաղձկի»ի մը, այսինքն՝ լսուր և դիւրազգած խանուածքով էակի մը, որուն աշխոյժն ու զուարթութիւնը արտաքին են, ներքնաւող: Մելամաղձուառթիւնը արձակ ասպարէզ կը գտնէ

անգամ մը դաշնակին առջեւ, Շորէնի թաղման իայլերը զարկած միջոցին, հօրը արգելքին հակառակ: Հայրը, զիտնալով անոր զի բազզածութիւնը, պատուիրած էր զգուշանալ այդ հաստուածէն. բայց որ մը Ռընէ կ'զգայ «մոլեգին ցանկութիւն մը ինքզինքը լայնելու» և իսկոյն կիյնայ Շօրէնի վրայ: (Գլուխ Իլ. Էջ 168)

Իսկ իլ զլուխը հիանալի է իրը օրինակ Ռընէի ճարասամութեանը՝ մսադրզիու մէկ վարկեանին: — «Երկու տեսակ մարգ միայն զիտեմ, — կը գոչէ ։ նախ, անոնք որ պարկեչաւ են... և միւսները»: — «Զափէն աւելի քու ազջիկդ եմ — կ'ըսէ հօրը — և չեմ կրնարկուել ինչ որ իմ աչքիս զարշելի կ'երեւայ:» — «Աշխարհիս ներողամատթիւնները զիս կը զայլայնեն:» (Էջ 171, 172 և յաջորդները)

Սլոտագրաւ և յուղին նկարագրութիւններով լիցուն է այս գիրքը, որոնց միջնեւ նշանակիլի են մանուկ Ռընէի առաջին խայտամները Մոռիմօնի անտառին մէջ (Էջ 20—24), և նոյն անտառին տարրեր տեսարանը՝ Ռընէի հիւսնողութեան օրերուն (Էջ 243) — Յուղիչ է նաեւ եկեղեցւոյն պլանի գերեզմաննացին պատկերը (Էջ 249): Սակայն, ստանցմէ ալ գերի ի վերոյ նկարագրութիւն մը կաց, վարսեափ մը վրձինէն ելած դաշտանկար մը, որ է Սէն գետին զալար եզերքը, Սէն դ'Ուան կղզիէն առնուած (Էջ 15), «որուն նմանը Կօնդուաներէ առաջ չկար» — կը վկայէ գալլիացի երեւելի քննասէրը՝ Սէնդ-Պէօվ:

Վերջապէս, զրքին երկրորդ մասը — Խեց գլխէն ակուալ — բոլորովին կը տարրերի մնացածէն, ոչին համազարտ ու հագերանական յատկութիւններով՝ որոնք այն քան լաւ կը պատշաճին Ռընէի ճգնաժամուն զվացալութեանցը արտայաբտմանը: Զենք այլ եւս հանդպիր առոյց, ոստասառն, զուարթ և սրամիտ գալափարներու շարքին՝ որոնց ձեռնոտու կ'ըլլար մանր մանր պարբերութիւններով ընդհատուած, առերեւոյթու անխնամ, քմհա-

Ճոռ և ջղուտ գրելակերպ մը : Այլ հակառակը , օրհասական հիւանդին նուազուն կամքին և խաւարին մէջ խորասուզող հոգւոյն բոլոր տարտամութիւնները արտաքերուած և արձանազրուած են պարագային յարմար ոճով մը՝ որ ընթերցողին միտքը կը պատէ միսրիխական մըթնողրատով մը , անհունին և յատիսնականին բոլոր անրաստուգութիւններովը , որոնցմէ թուի փշել Նարեկեան խորհրդաւորութեան հեռաւոր հով մը : Եւ ինչո՞ւ վարանիի յատակօրէն խօսելու : Իրենց հոգերամական կարճ բայց խորին ուսումնափրութեանը մէջ , Կօնդուաները գործածած են բառերու այնպիսի նորօրինակ զուգակցութիւններ՝ որոնց նմանները պէտք է վնասել Պասիւէի գամբանականներուն մէջ , և անոնց աւելի կընճռուաները՝ մեր Նարեկին ասսուածածոչունչ տողերուն մէջ : Ի՞նչ է արդէն մեր Նարեկը , եթէ ոչ իր Աստուծոյն և իր կրօնքին սէրէն տոջորտ ած և վերացած ապաշխարողի մը խղճին քննութիւնը , ասսուածածախի մը հոգերանութիւնը :

Արդարիւ , Կօնդուաններու յիշաստակելի արժանիքներէն մէկն ալ եղած է զիսնալ պարագային յարմարագոյն ոճը , և զայն կիրարիկը : Եւ այնքան ծիչու է , կարծեմ , գաղափարու , թէ կարելի չէ չփոթել Քոյր Թիշումէնի մանկութեան երկայն նկարագրութիւնները , Ժեռմինի Լահորքօի մէջ՝ Օրդ . Վառանտէօյլի ամբողջ պատճութիւնը , որոնք այնքան հանդարտարէն զրուած են և խնամքով , միւս քանի մը գրեկուն գրգոիչ և յուղեալ ոճին հետ՝ ինչպէս Մանէր Սալօմօնինը , ինչպէս Շառլ Տրմայեիի քանի մը մասերունը : Իսկ Տիկին Ժեռմիկ , որ բոլորովին ուրոյն է , շատ կետերու մէջ նմանողութիւններ կը լերէ Ռլին Մօրջուէի վերջին էջերուն հոգերանական վերլուծմանցը հետ :

Եւ այս տեսակէտով է որ քիչ արդար կը թուի ինչ Ֆակէ գաղղիացի նշանաւոր քննասէրին մէկ մաս-

նակի դիտողաւթիւնը՝ Կօնդուաններու ոճին նկատմամբ , զոր — գոլարաններով հանդերձ — կը գտնէ «անուելօրէն յոգնեցուցիչ և միօրինակ , ըստ իր սովորականին» : Այս , անձնական ապաւորութիւնն մըն է որուն ըսկելիք չունինք : Բայց ուր Պ. Ֆակէ թուի ձշութենէն , հաւանալ հոն է իրը կը պատճառաբանէ աւելցնելով թէ «Կօնդուանները ԵԲԲէթ չեն փոխեր ոճ :» (¹)

Ամէն անոնք որ կրցած են կարդալ և ուսումնասիրել Կօնդուաններու վեց գլխաւոր վիպասանութիւնները , անշուշտ պիտի անգրագաւանան թէ զանգասա անտեղի չէ Պ. Ֆակէի մասնակի դիտողաւթիւնը մասին : Այս , թերեւս քիչ մը աւելի յոգնեցուցիչ են Կօնդուանները մըւաներէն . բայց գալով միօրինակութեան , ո՞ր հեղինակն է որ չսունի իր սովորական կերպին միօրինակութիւնը , մասնաւոնդերը , ինչպէս Կօնդուաններու համար կ'ըսուի , ասոնց սովորական կերպած եկած է իրենց ինքնուրոյն և իրաստ նորօրինակունին յարասեւ աղղեցութենէն : Իր արձակ զրութեանցը մէջ , գտած եմ թէ Վիքթօր Խեկը մըն ալ ձմարտապէս «յոգնեցուցիչ և միօրինակ է» — à sa manière , Պ. Ֆակէի բառովը : Պալզաք և Զօլա , չունին միթէ , ասոնքալ , իրենց յոգնեցուցիչ միջդինակութիւնները , հակառակ իրենց բարձր տաղանդին , հակառակ իրենց թանկագին ձիրքերուն :



(¹) "... Style horriblement fatigant et monotone à sa manière, parce que les Goncourt n'en changent jamais." Emile Faguet : *Propos Littéraires*, 3<sup>me</sup> Série, page 187.

## ՌԵՆԷ ՄՈԲԸՇԻՆԻ ԾԱԳՈՒՄԸ

«Սյս երկասիրութեան մէջ — կը հուչակեն հեղինակեները իրենց յառաջաշանովը — բոլորովին երկրորդական է երեւակայական և անդոյ էակներով վէպ մը յօրինելու դիտաւորութիւնը, մնացած ամէն վէպերուն պէս :»

Հետեւ աբար, երեւակայական էակներ չեն կտսօն և ժիւլ աը կնդուռներու ներկայ սրտադրաւ և զեղիցիկ վէպին զլիսաւոր դերասանները. այլ իրաւոքս գոյութիւն ունեցած անհատներ, զոր հեղինակները տեսած, քննած կա և ուսումնատիրած և մեր աչաց առջեւ ցուցադրած են :

Սրդարեւ, Մօրըսէն ընտանիքին պետը, Պ. Շառլ-Լուի Մօրըսէն, տրամկերն է վիստազիր եղբարց հօրը և երբեմն հօրեղբորք : Ահա իրենց նախնեաց կինսադրութիւնը, իրնց ձեռքով դրուած .

«Միթէ մեր յանցանքն է եթէ կը կրենք մեր մնձ հօր անունը, որ փաստացան մըն էր, 1789 ի ժողովին անդամ . եթէ կը կրենք մեր հօր անունը, նարօէճնի Մեծ Բանակին ամնէն երիտասարդ սպաներէն մէկը, որ մեռաւ քաւասունը չորս տարեկան, անցուցած յող-նատանջ օրերէն և ընդունած վէրքերէն, սուրի այն եօթը հարուածներէն՝ զոր գլխուն ընդունեցու Խտալիոյ մէջ քաջագործութիւնէ մը, Ռուսիոյ լրատերազմէն՝ զոր ծայրէ ծայր ըրաւ և ուր, Մօսքովայի ճակատամարտին յաջորդ օրը, կոտրած դտաւ իր աջ ուրոը :» (¹)

Տեղագրութեանց դալով, վէպին մէջ խօսուած Պառուա (Barois) վայրը, հին նահանդ մըն է Գալզիոյ, Լուէնի գառավարութեան մաս, Մէօզ գետին վրայ և

(¹) Préfaces et Manifestes, Շառանթիէ, 1888, էջ 162 : — Կարդացէք այս մանրամասնութիւնները՝ Դեռահաս, Միջակորեարք մէջ, սկսեալ «Շառլ-Լուի-Մօրըսէն ծնած էր 1787 իւն . . .» մինչեւ կը խորակէր սուրը եւ յոյսերը : (էջ 18-19)

Նահոիի կողմերը : Իրենց Օրագրին մէջ նաեւ կան սա տողերը . «Մեր մեծ հայրը խստաբարոյ պետ մը եղած է իր ընտանիքին . մեր հայրը, որ հաղարապետ էր յսանը հիմն տարեկան — (վէպին մէջ յսանը վեց նշանակուած է) — և որ Նարօէնի բանակին մէջ իրը ճշմարիտ յանդուղն մէկը կը նկատուէր իր ընկերներէն, կը պատմէր թէ երգեմն իր զրագանին մէջ ութը կամ տասը օր պահած էր իր հարը ուղղուած նամակ մը, զայն բանալու համարձակիլէ տասչ :» (²)

Մեր հեղինակներուն հայրը, Մառք-Բիէռ-Հիւո ալ-Կօնդուռ, 1821 ին կ'ամուսնանար Օրդ . Անէթ-Սէսիլ Կէսէնի հետ, Բարիզ ծնած, քսան իրեք տարեկան աղջիկ մը : Կինը իրեն օժիտ րերաւ քստասունը չորս հազար ֆրանք, խէ ամուսինն ունէր իր զինւորական թոշակը, ինչպէս նաեւ տասն և եօթը հաղար ֆրանք . ասկէ զատ Պաէնվիլիէի մէջ ագարակ մը, ուրիշ աղաւակ մըն ալ Պաէվանի մէջ : Դեռահասի ամովը ընսկութիւն հաստատեց ի Պուռմօն (³) : — «Մօրը մահուընէն վերջ, Պ. Մօրըսէն — (նու իմացիր իրենց հօրեղբայրը՝ Անթուան-Վիքիքիօր տը Կօնդուռ, 1783—1857) — ներ կզգար այս պղտիկ քաղաքը՝ ուր այլ եւս կապ մը չունէր . բայց Բարիզի բնակութիւնն իրեն արգիլուած ըլլալով, կը ծախէր Պուռմօնի տունը և պտղամասի փոքր իրաւունքները՝ զոր ունէր ան երկրին մէջ, բացի ագարակէ մը . . . (վէպին մէջ՝ Վիլ սպույինը) և կերթար մանկամարդ կնոջը հետ ապրիլ մնծ ուտացուածքի մը մէջ՝ զոր կը դնէր Պասինիի խորը, ի Մօսիմօն . . . :» (³)

«Պ. Մօրըսէն — (նու դարձեալ իմացիր հօրեղբայրը Բիէռ-Անթուան) — ընտրութեանց ժամանակ կերեւար գաւառական վիճակին ամէն կէտերուն վրայ . յետոյ կը

(¹) Հատոր Ա . — Շառանթիէ, էջ 198 .

(²) Տես. Դեռ. Միջի. էջ 19 և 20 .

(³) Haute Marne, nommée autrefois Bassigny. — Դեռ. Միջի. էջ 20ւ

մեկներ Շամօնէն և կը վերադառնար սովորական կւանաքին» (1)

«¶. Մօղբակն վետիւցաց կարգի դնել գործերը, և  
ընսանիքը ճամփայ ելաւ Մօղիմն երթալու համար  
(Լա-Պախէն): Ճամփորդութեան համոյքը, եւն... զօ-  
րացուց Ծընէն մինչեւ Շօմօն... հոն օր մը հանգչե-  
ցաւ... և մեկնեցան դէպի Մօղիմօն:»՝<sup>(2)</sup>

«Ասոնց որդիքը, կազմնլու համար Շատլ-Լուի Մօռը ունենի անձնաւորությունը, ընտրեցին անոնց կենաց գլուխաւոր դէպքերը։ Կէտ առ կէտ ձզած ենք վերոցիշեալ եղելութեանց խրաքանչիւրը։ Դիմագծին երկրորդ մասոն մէջ, իրենց հօրեղբօր (Քիչու-Անժուան) կեանքը՝ առգուցուած է իրենց հօրը (Մառք-Բիէու) կեանքին։ Ասոնց նկարագիրներն ընդարձակելու միջոցին է որ երեւակայութեան գիմած են հեղինակները, և այդ ընդարձակութիւնները կարեւորութիւն չունին այլեւս, կենաց գլուխութեան անսակէառվ։» (3)

Ալճնէ Մօրըռէն երեակայական վէպ մը չէ . իրականին վրայ զիտուած ուսումնասիրութիւն մըն է , ինչպէս որ կը ցուցնէ Պ. Մօրըռէնի ախտարին ծագումը : Անցնինք , հմատ , վէպին բուն հերոսին , Ալճնէի , և աչքնեանք հեղինակներուն օրը օրին նօթագրութեանց վըրայ՝ որոնց միջոցաւ մարմարուեցաւ Արնէ :

«Օրդ ։ ։ ։ ունի այլ մարդու խանդաղասահքը և  
առզամտութիւնը՝ դեռասի աղջկան մը չնորհացը միա-  
ցած։ հասուն բանականութիւն և նորափթիթ սիրա։

(1) Դեռահաս Միջակնրեւրը, է՞ 2 :

(<sup>2</sup>) Unjū t<sub>2</sub> 241:

<sup>(3)</sup> Alidor Delzant: *Les Goncourt*, Ганкур, 1889, т. 15.

միտք մը որ չգիտցուիր ի՞նչպէս բարձրացեր է հասարակ միջավայրէն ուր կըթուած է և, բոլորովին տենչերով առլի, համակը համար բարոյական մեծութեան, անձնութիրութեան, անձնաղոնողութեան. մաքի և գեղարուեսափի ամենափափուկ լաներուն համար մեծ ախորժ. արհամարհամնք մը՝ առ հասարակ կանացի մտածմանց և խօսակցութեանց համար: Առաջին անգամ տեսած բառներուն հանդէպ ուժգին և կորովի համակրութիւններ կամ հակակրութիւններ զգացող (<sup>1</sup>) և ժաղիններ յայտնող՝ որմաք, հասկցողներու համար, սիրուն մեղսակցութիւններ կը նշանակին. որ դիտէ, դգալի մը խորը նայողին պէս, գէմքը կախել տաղտուկ պատճառողներուն, հեղինակներէ վկայութիւն բերող երիտասարդներուն (<sup>2</sup>), ախմարներուն դիմաց. և ընկերացին ստութիւններէն անհանգիստ զգալով ինքվինքը, միտքը եկածը խօսող և եկած կերպով ըստով, նկարչի արուեստանոցներու յատուկ սրամնութեան եղական ըմբռնմանք մը, չչնկացող բառերու մասնաւոր դարձուածքով մը. այս արտաքին զուարթութիւնը կը բջիմ մեղամազձիկ հոգւոյ մը խորերէն, ուր կանցնին սպիտակաղարդ թաղումներու ցնորքներ և ծօրէնի մեռելական քայլերգէն շեշտերու վերյուշումներ (<sup>3</sup>): Զի հեծնելու, կառք վարելու ուժգին սէր ունենալով հանդերձ՝ կաթիլ մը արեան առջեւ, չուրեքարթի օրուան և տասն երեք թիւին համար ինքնքինքը գէշ զգացող մը. մէկ բառով, կնկան մը մարդկացին և սիրելի տկարութեանց և աւելորդապաշտութեանց ամբողջութիւնն ունի, այսինքն՝ ինքնուրոյն պշտանքներու խառնուած տկարութիւններէ»:

Ժիւլ ար Կօնդուռ ունեցած էր, մանկութենէն ի վեր, բարեկամ աղջիկ մը՝ որուն պատկրսն էզոր վերը արտագրեցինք, նօթագրուած գանենալ լանգի թշ-



ներու Օրագրին մէջ՝ 1856 հոկտեմբերի թուականով (¹), այսինքն ուժ տարի՝ առաջ բուն վէպին հրատարակութիւնը՝ որուն մէջ հեղինակները մացուցին այդ աղջկան տիպարը։ Օրագրին այս առողերը գրեթէ բառ առ բառ կը համապատասխանն Ռլնի Մօբլուենի այն բոլոր էջերուն՝ ուր պատկերացած կայ այդ աղջկան ինքնուրոյն նկարագիրը։

Առաջին էջին սկսեալ, Ռլնէ կը խոսսովանի թէ «Ճանճրովթէն կը յօրանջէ» ընկերութեանց մէջ։ թէ կը նեղուի «գիրքերէ վկայութիւն բերող» երիտասարդներէ։ Թատրոնէ, դաշնակէ, նկարչութիւնէ կը համեստ (էջ 10 և 11)։ Էտ կը լողայ, ամսորժակով կուտէ (էջ 12)։ այրերու ակումբներուն վրայ գաղափար ունի (էջ 13)։ Խօթը ժամ ձիով սրարչաւ կ'ընթանայ առանց վար իջնելու (էջ 14)։ աւելորդապաշտութիւններ ունի, որուումէ կը վախնայ (էջ 14 և 264)։ մեղանի վրայ տասներեք ըլլալ չուզեր (էջ 15)։ բնութեան գեղեցկութիւններէն կը հրապուրուի և կը գնահատէ աղւոր պատկերները (էջ 17)։ ծիարչաւի հետաքրքիր է (էջ 32)։ նորագոյն կը թութեամբ մեծցած համարձակ և ինքնամանաչ աղջկան տիպարն է (էջ 44)։ չարախօսութեանց մասին գերազանց սրամտութիւն կը ցուցընէ (էջ 125 և 126)։ կը զայրանայ աշխարհիս ներողամտութիւններէն, մեղսակցութիւններէն, կատաղի թշնամին է նենդութեանց և անպատութեանց (էջ 171—174)։ Եւ գեռ կարելի է շարել այս կարգի բազմաթիւ ինքնուրոյն յատկութիւններ՝ որոնք բարութեան, ազնուութեան, վեհանձնութեան, արի համարձակութեան, մտքի և սրտի գերազանց ձիրքերու եղական մէկ տիպարը կ'ընեն Ռլնին, Պ. Մօբլուենի աղջիկը։

1859ին, Ժիւլ ար Կօնդուռ կը հանդիպի իր բարեկամ այդ աղջկան՝ որ, պատիկ արուեստանոցի մը մէջ

(¹) Կօնդուռներուն Օրագիրը, Հատոր Ա. էջ 146։

— զոր հայրը շինել առած էր պարտէզին ծայրը — Նկարչութեամբ կ'զբաղէր։ Ժիւլ մատիտով մէկ կինդառնազիրը կը գծէ այդ աղջկան, պատկեր մը որ պահուած է հեղինակներուն Օթէոյի տանը սառւարատեարերուն մէջ։ Մահկանարդ աղջիկը, կիսադէմ, աջէն առնուած, կ'աշխատի պատկերակալի մը առջեւ։ Մազերուն մէջ վարդեր խոթուած են, ճակատը կորնթարդ (bombé) է, աչքը սեւ, դէպի վար գարձած շաղիկի օձիքէն կ'իշնոյ այր մարդու քիչ մը թոյլ փողկազ մը։ գծագրութեան վերի զին գրուած կայ, կապոյտ մելանով, ափապարին անունը և օրուան թուականը, 19 Սեպտմ. 1859։

Պատկերնանութեան ճիշդ այս տեսարանն է որ փախաղբուած կը անենուի վէպին մէջ (էջ 95), նոյն հանգամանաց տակ։ բայց վէպին մէջ, Ժիւլ ար Կօնդուռ կ'անուանուի Տընուաղէլ։ Այս երիտասարդը Ռլնէի աղջիս, խիստ նրբամիտ և սուր ծաղրախօսող բարեկամն է, և այս սնձին մէջ մարմնաւորուիլ կը թուի հեղինակներուն ողին և մնահատական նկարագիրը։ Պ. Մօբլուեն և Տընուաղէլ կրթած են զիւնէ։ Բոլ ար Սէնվիքիթօր գրած է այս վէպին վրայ, իր գրախօսական, հիանալի թերթօն մը (¹), ուրկէ կը քաղենք հետեւեալ տողերը։

«Ռլնէ մեծցած է անոնց կրկին աղջեցութեանը տակ։ Ամենափոքր պայմանագրական ձեւ չէ թիւրած անոր նուրբ և թրթուռն բնութիւնը։ Նկարագիրն առած է առնական կերպարանք մը, և իր լեզուն՝ նըշկարչի արուեստանոցներու խօսակցութեանց նկարէն շեշտը։ Ինչ որ անցնի անոր անփորձ մաքէն՝ կ'իջնէ շըրթանցը վրայ, և անկէ խոյս կուտայ յանկարծական հանճարեկ գիւտերով։ Անոր միտքը, եթէ կարենայ այսպէս ըսուիլ, այր մարդու մտքովը տպաւորուած է։ կը վազէ և

(¹) *La Presse*, 11 Ապրիլ 1864։

կը թուշիւր չարաձճի անմտաղրութիւններով և նկարչի աշկերտի ստահակութիւններով . . . Վասն զի հոն է այդ արտակարդ աղջկան հրասլոյրը . յանդուգն խօսքը պատրաստ կեցած է շրմունքին վրայ և անարատութիւնը՝ արտին մէջ : Հեգնող դիմակի մը տակ՝ կոյսի դէմք մը ծածկուած կայ : Մաքով բարձրագոյն՝ զինքը շրջապատող հասարակ մարդերէն, խորաթափանոց և աշխոյժ դիւտողութեամբ մը օժտուած, ինչպէս են ամէն անոնք որ չեղած բաները երեւակայութեամբ կը աեսնեն (secondevise), Ռինէ խոյս կուտայ սիրոյ կիրքէն, նոյն իսկ փափակառուն էութեամբը՝ որուն համար գուսհիկ երջանկուաթիւն մը անընդունելի կ'երևար :

Վէսին նշանաւոր դերասաններէն երորդն է Պ. Մօրըւէնի անդրանիկը՝ Անոի, որուն համար սա վկայութեամբ խառուած է վերոյիշեալ թերթօնին մէջ .

«Անոի Մօրըւէն . . . պաղարիւն երիտասարդն է, այս դարուս երկրորդ կիայն յատուկ մարդու տեսակ մը, հասուն մաքով ծնած ըսուած երիտասարդը, մտային պատրանքներէ զդասասցած (désabusé), դործնական որ, կեանքի առաջին օրերէն սկսեալ, կը վանէ պատրանքը, անուրջը, մտքի յափշտակութիւնը, անհանգիստ ընող բարեկամներու պէս, որոնց եթէ ուղեկցէր, պիտի ուշանար յաւաջադիմութեան ճամբուն մէջ, և անոնք պիտի արդիւէն իր յաջողութիւնը . . . Նկարադրին բոլոր գլխաւոր կէտերը՝ հաշուական ճշգութեամբ մը կրարու կը հանդիպին, այսինքն՝ զինքը վարող շարժառիթներուն յետին աստիճանի կանոնաւորութեամբ գործելը կը տեսնուի անոր արարքներուն մէջ :

Անոի Մօրըւէն թագնասէր է իր անձին համար դիւրահաղորդ չէ . կը սիրէ յարաբերութիւն ունենալ պայտօնական անձանց հետ, փայլիլ ընկերութեանց մէջ . իսկ ինչքով, հետեւակ մտածող մըն է, գրեթէ միջակութիւն մը : Գերագոյն վարկեաններուն, յանկարծ կը

փոխուի, իր մէջ կը զարթնուն առնական ձիրքնը . մենամարտի երթալէ առաջ, իր կացութեանը վրայ հետաքրքրական մտահումներ կ'ընէ (իջ 202), ատրճանակով նշանառութեան վրայ նրբամիտ զիտողութիւններ կը յայնէ (իջ 203 և 220) և, մոռնելէ առաջ, իր բերնէն կ'ելլեն շատ փափուկ խօսքեր : Ամուռութեան մէջ դրամին խաղացած դերին և այդ դրամը շահելու միջոցներուն վրայ յատակ և որոշ զաղափարներ ունի՝ գործադրելու պատրաստ (իջ 77) . Տիկին Պուռմօի հետ արաբանութիւնը (իջ 137), անոր հետ խզումը (իջ 139), յետնագոյն տեսութիւնը Տիկին Պուռմօի հետ՝ (իջ 142) նախորդ գիշեր պարտէլին մէջ պատահած գժտութիւնն վերջ (իջ 132), որոնց միջոցին Անոի կը կատարէ բարձրագոյն կարողութեամբ և զօրաւոր կամքի տէր մարդու մը դերը :

Տը Վիլագուռ գերդաստանը՝ որ թերեւս երեւակայական երեւար, գարձեալ ունի իր զոյութիւնը, և մուկնուած է Օրագրին նօթերէն մէկուն մէջ, 22 Յուլիս 1857 թուականով, որ վկայութիւն մըն ալ կայ նաեւ Տիկին տը Սէվինսէէ :

Վէսին երկրորդական դէմքերուն մէջ նշանակելի է նաև Պ. Պուռմօ, այդ վերջէն հարստացած «չտես»ը, ինքն իրմով, իր փարթամութեամբը փքացած, որ քանի մը անգամ կարծիք և ուղղաւթիւն փոխած է մինչեւ որ հասեր է ընչատէր ըլլալու (իջ 134) : Պ. Պուռմօի նկարագիրը չափաղանց իրական կը թուի, մանաւանդայն բոլոր խօսակցութիւններովը և տեսութիւններովը՝ որոնք կ'ամփիուն 1855 ի միջոցները գաղիացիները մտաղբաղեցնող ընկերային զլիսաւոր հարցերը : (իջ 111—114 և 190—192)

Սակայն և այնպէս, հակառակ այս բոլոր իրական և ճշմարիտ խորապես նօթաղրութեանց, նօթաղրութեանց, հակառակ հեղինակներուն խղճամիտ ուսումնասիրութեանցը,

Ուղնե Մօրըսէն, այս նշանաւոր վէպը, մնաց երկայն առեն անմատչելի՝ Գաղփոյ համբութեան մտքին։ Ամէն ոք կարծեց թէ Ուղնէի տիպարը բոլորովին լինքնազիւտ և երեւակայական էր, և ոչ խակ ըմբոնեց թէ Ուղնէ իր մէջ կ'ամփիտիէր աղջկանց ապագայ սերունդներուն արրուելիք գործունեայ, աշխոյժ և համարձակ զաստիարակութիւնը։ Ուղնէ իր մէջ թագուն պահած ունի ի. դառ բու ֆեմինիզմ բոււածին սկզբնական բոլոր սերմերը։ Եւ այս մասին, կ'արժէ որ հոս արտազեմ վերոյիշեալ քըննասէր Պ. Էմիլ Ֆակէի մեծապէս ընդունելի հետեւեաէ գնահատութիւնը։

«Ուղնե Մօրըսէն, իմ կարծեօքս, երկու հեղինակաց գլուխ գործոցը՝ որ այն թոււակունին համար ճշմարիտ ինքնաստեղծ երկ մըն է, և որ առաջին անգամ բլլաւով — որչափ որ ինձ ծանօթ է — կը ներկայացնէ արձակ համարձակ մեծցած աղջկան պատկերը, բնուու պատասխանաւու չէ՝ եթէ աղջկանց յաջորդ սերունդներուն վարժունքը քստմնելի (horripilant) եղաւ, նա՛ մանաւանդ որ այդ գիրքը գրեթէ ծայրէ ծայր յաջողաթեամբ աշխարհ եկած է։ Բառ իմ կարծեացս, բուն և ճշմարիտ Ուղնէի նկարագրին՝ հեղինակները առ ելցուցած են, «ամբողջացնելու համար»։ Ինչ ինչ յատկանչականներ, որոնք բուն ապրող Ուղնէն առնուած չեն, և այս կէտին կը վերագրեմ գործին անձիշդ կամ անյարմար մասերը։ Սակայն և այնպէս, այդ գիրքը միշտ կը մնայ խիստ նշանաւոր գիրք մը, և անարդար չէ որ այդ գրքին հրատարակութեան թոււականէն սկսեալ՝ հեղինակները ակրացան իրենց մնձ համբաւին։»<sup>(1)</sup>

Նոյն ակադեմիականը, քիչ մը աւելի վար, լաւագոյն կը ճշգէ իր տպաւորութիւնը՝ Ուղնէի նկարագրին մասին, գրելով։ — «Օրդ. Մօրըսէնի (Ուղնէ) նկատմամբ

<sup>(1)</sup> *Propos Littéraires, 3me Série, t<sup>e</sup> 180—181.*

սապէս կ'ըսեմ ես ինձի. «Լոտահ եմ որ այդ աղջիկը գոյութիւն ունեցած է, և ինձի համելի եղած պիտի ըլւլար ուսումնասիրել անոր անձը. բայց չեմ զայն ճանչնար, և չեմ իսկ յիշեր անոր հանդիպած ըլլալ։» Մէկ բառով, երբ մարդ կը կարդայ իրապաշտ զիրքերը, կ'ըսէ. «Ո՛րչափ իրն այդպէս է։» մինչդեռ կօնդուռները կարդալով, մարդ երբեմն կ'ըսէ. «Ո՛րչափ այդպէս ըլլալու է։» Երկու թը միեւնոյն բանը չեն բնաւ։»<sup>(1)</sup>

Կարծեաց այս թեթև զանազանութիւնները պատճառ եղան, առաջին օրէն խա՛լ, որ կօնդուռներու երեւելի այս գործին առաջին տպագրութիւնը տասը տարիէն առաջ չսպասեցաւ Գաղփոյ մէջ, այսինքն 1864 էն 1875։ Գաղով անոր հայերէնի թարգմանութեանը, չի կրնար ըստիլ թէ կարենայ խիստ չուտ ընդհանրահանալ, նոյն անստուգութեանց, նոյն վարանմանց պատճառով, որոնք — սիրելի է ինձ յուսալ — այլ եւս պիտի չունենան գոյութեան իրաւունք, երբ ամէն ոք տեսնէ ու կարդայ ներկայ բացարութեանց և մակնութեանցու հաւաքածուն, զոր կանխամտածութեամբ անտառնեցի։ «ԲԱՆԱԼԻ» կօնդուռներու։

Արդէն, մինչեւ ցարդ գտայ համակրական այնպիսի թանկագին ցոյցեր՝ որոնք բոլորովին խրախուսական են։ Ուրախալի է որ մեր օրագրի յօդուածագիրներուն դատաստանովը չէ որ կը վճռուին վաստակալից աշխատութիւնները։ Եթէ ամէն գնահատում ասոնց մինաշնորհն եղած ըլլար — «Բարով խերով չի հրատարակուէր Տիշակուեարը»ի — նման գուեհկութիւններու հիւսւածքէ մը տարբեր բան պիտի չըլլար՝ patenté կարծուած քանի մը գրախօսովներու բարբաջանքը։<sup>(2)</sup>

Այլ ես հաւատանք հայ հանրութեան մտաւոր ա-

<sup>(1)</sup> *Propos Littéraires, 3me Série, t<sup>e</sup> 183 :*

<sup>(2)</sup> Տես Մանզումէ Օրագիր, 29 Մարտ 1906, թիւ 1462։

րադ դարդացմանը։ Օտար նշանաւոր հեղինակի մը մտային բարձր մէկ արտադրութիւնը՝ զոր գնահատելի յաջողութեամբ ներկայացուցի հայ հանրութեան, աղդու կերպով պիտի նսպասէ մտքի, ճաշակի, դաստիարակութեան այդ ակնկալուած դարդացմանը, և պիտի ըլլայ գորաւոր աղդակ մը՝ վէսպի նորագոյն սեռի մը մեր մէջ — եթէ չեմ սխալիր — ընդհանրայիմն առաջին ջանքին։



## ԿՈՆԳՈՒԵՐՆԵՐԻ ԻՐԵՆՑՄԷ ՆԿԱՐԱԳՐՈՒԱԾ (Les Goncourt peints par eux-mêmes) <sup>(1)</sup>

Պ. Էտմօն ար կօնդուռ, պանծալի աշխատակիցներէն այսօր ողջ մնացողը, հատորով մը վերջերս հրատարակեց իր գրական Յառաջաբաններն ու Յայշարարութիւնները (Préfaces et Manifestes)։

... Զանանք վեր հանել յատկանիշը ար կօնդուռ եղբարց խիստ նուրբ և բազմադիմի անձնաւորութեանը։ Անոնց ընտանիքը Լուէնէ ծագում առած էր։ Յարգի հին սերունդ մըն է, որուն վրայ քանի մը անդամներ պատովի խօսուած է, երիտ գրագիտաց հաւը երեսիուան եղաւ 1789ի Բնդհանուր ժաղովին մէջ (1753-1832)։ անոնց հայրը բարձրագոյն աստիճանի սպայ մը եղաւ Նաբոլէօնեան Միծ բանակին մէջ, և շատեր համամիտ են կարծելու թէ իրենց հօրը պատկերն է զոր գծած են Ռընէ Մօրլուենի մէջ, իրենց հերոսուհւոյն հօրը դիմուրական ծառայութեանց թուումն ընելով։ Իրենց էութեանը ծագման մէջ իսկ է, ուրիմն, որ կը գանենք աղնուապետականի աւանդութիւն մը՝ որ իրենց բնածին

(1) Թարգմանուած Echo de la Semaine շաբաթաթերթէն։ (Առաջին տարի, թիւ 2, 14 Հոկտեմբ. 1888)

ինչքն է և որ զիրենք այդպէս գրաւեց մինչեւ վերջ։ Եւ ճիշդ այս ծագումնէն կը հասկցուի իրենց ընծայած պաշտամունքը՝ տասնըութերորդ դարուն գեղարուեսովն, դար մը՝ որուն մարդիկը կրցան խիստ վայելչութեամբ ապրիլ և խիստ միծանձնութեամբ մնունիլ։

Էտմօն ծնաւ ի Նանսի, 1822ին։ Ժիւլ աշխատին եւ կաւ ի Բարիդ, 1830ին <sup>(1)</sup>։ Իրենց ուսմունքն ըրին ամէն մարդոց պէս։ Ժիւլ դպրոցէն կ'հլէր երբ ծագեցան 1848ի դէպքերը, և ընկերութականաց առաջ բերքած շփոթութիւնները մինչեւ աստիճան մը զայրացուցին իրենց աղնուապետականի բնազդները։ Շատոնց միուած էր իրենց հայրը։ Իրենց մայրը դեռ նոր կը մնունէր։ Սկսան ճամբորդել, աղատորին և առանց նորատակի, նօթիր առնելով, ջրաներկ պատկերներ չինելով, և աշխարհիս մէջին՝ բնութեան և գեղարուեսի տպաւորութեանց ետեւէ վաղելով։

\* \* \*

Օր մը, երգելիկ (vaudeville) մը ինկաւ իրենց խօսակցութեան մէջ։ գրեցին այդ երգելիկը՝ որ երբէք չներկայացուեցաւ. բայց, գրելով, գրելու ճաշակ կ'ստանային։ Իրենց ազգականներէն մէկը, Պ. ար Վիլլբէոյլ, պղտիկ օրադիր մը կը հրատարակէր նրբամիտ անձանց ընթերցմանը դիտաւորութեամբ։ Հո՞ն է որ սկիզբ ըրին գրելու. աղատ արձակ յօդուածներով և Բարիդեսն ուրուագրերով (croquis)։ Այդ գեռահաս զրագէտները՝ իրենց ամէն նախագծերուն (esquisse) մէջ ցոյց տուին բուռն արհամարհանք՝ հետեւակ գրուածոց վերպարերմամբ, ծայրացեղ հակում՝ ամէն տեսակ սեթեւանքի (recherche)։ Ամէն ատեն միատեղ էին։ Արէցը, աւելի քարձրահասակ, աւելի թխամաղ, աւելի խտացեալ բնու-

(1) Կրտսերը մեռաւ 1870ին և երեցը 1896ին։ (Ե. Թ.)

թեամբ, աւելի ջղոս, կրտսերը, աւելի կարճ, աւելի խարսխաներ, աւելի հազորդիչ բնութեամբ և աւելի զուարթ: Էտոմնն է որ եղբօրը ծանօթացուց կեանքի զալանիքները, և այդ ծանօթացուցման յիշատակը կը վերապրի Անոիկը Մառէշալ անուն թատրերգութեան մէջ...: Անոնց փոխադարձ սէրն անձկադին է և խորունկ. բայց զերծ է ամէն արուեստականութենէ: Եթէ մէկը միաքը դնէր զանոնք իրարմէ անպատճառ աարքեաբէ, պիտի միայն տեսնէր թէ էտոմն աւելի յարուած էր նկարներ և փորագրութիւններ (estampe) հաւաքելու, և ժիւլ խուզարկու մըն էր համբերութեան կարութուղթերու և աւելի անողոք ընդելուզող մը (sertisseur) արտայայտիչ կամ ազդու բառերու:

Եթէ, առ հասարակ, պէտք ըլլար նօթեր առնել մատենադարաններու մէջ, ժիւլն է որ կ'առնէր: Ուր որ հանդիպէր պարզամիտ մարդոց, ժողովրդի մարդոց և, մասնաւորաբար, տղաց, կը հետաքրքրուէր անոնց միամիտ խօսակցութեանը: Անգամ մը որ տան կը մըտնեն, երկու եղբայրները կը նսալին միեւնոյն սեղանին առջեւ, կ'զբաղին միեւնոյն երկալ, կ'ասպին և կը խորհն հասարակ կեանքով մը, հասարակ միաքով մը: Այս անայլ միաբանութենէն, այս ամէն ժամառ ընկերակցութենէն առաջ եկած է միածին տաղանդ մը: Իրենց ջղերուն հիւանդու դիւրազզածութիւնը վերջապէս կ'ամբողջացնէ: անոնց նմանութիւնը ամենէն սրտազրաւ կերպով և մինչեւ իսկ աներեւակայելիէն աւելի անդին:

Իրենց սկիզբի օրերը երկու եղբարք գեղերեցան Բարիզեան կեանքին առօրեայ պատիկ գէպքերուն շուրջը, ոչ այնքան իր սրտայախօսներ՝ որքան իր արուեստամէրներ (dilettanti) և իր անցողակի դիտողներ: Արքայական նախկին իշխանութեան օրերուն վերապահած էին իրենց բոլոր նախընտրութիւնը, և կը տեսնենք որ իսկոյն հաւաքեցին այն իշխանութեան ամենափոքր հետքերուն

մնայորդները, վերակենդանացուցին ամէնէն աննշան գէմքերը՝ նախանձախմղիր պիրով մը: Բարքերու վէալը զեռ զիրենք չէր փորձեր. մարմնով և հոգւով իրենք զիրենք տուած էին ամհետացած փառաւոր սերունդներուն, կարծես մեռած վայելչութեանց: Բայց, քիչ քիչ, մելամաղձոտաթիւն եկաւ իրենց երբ տակաւ կ'արթընց ցնէին այդ հին ընկերութեան կնահած բարքելը և որնց, ինչ որ ալ ընէին, վարդերն արդէն խամրած էին: — «Վերջ ի վերջոյ, անցեալին այս դիսեկտաթեանը մէջ (dissection) — կը գրէ ժիւլ ար կօնգուռ՝ կիւսթալ Ֆլուպէուլ» — (1) մարդուս երեւակայութիւնը կը մսի, կարծես գեանափոր մասամի մը օդին տակ: Այն յիշատակներուն շուրջը, զոր կը մերկացնենք իրենց խանձարուրներէն, մարէջախտուհիներու յասուկ արդուզարդի փոշշիովը (poudre à la maréchale) զմասուած մամիաներու հոսի պէս բան մը կայ: Ասոր համար, մինք ալ փութով բաց օդի ելանք, նետառեցանք կեանքի մէջ, վէպի մէջ, որ պատմութեանց միակ ճշմարիտն է: Ուրեմն, առանց հրաժարելու առանգաման կախարդիչ պողեցկութեանց ողեհարցութենէն (évocation), կը մօռգելեցկութեանց յաւած կերպովը, ներկաց ժամանակին դէպքերուն նկարագրութեանը:

Պէտք չունիմ ըսկելու թէ իրենց այս նոր աշխատութեանը մէջ՝ իրենց հետ բերին զառանցիչ (hallucinant) արտայայտութեան այն տեսնդը՝ որ իրանց յասկանիչն է: Դպրոցի սովորութիւններն անձմնով մնայցին իրենց. առաեցին հետեւակ գրուածքները և գարշեցան: Ինչ խզճահարութիւն գրգ գրած էին վերակինդանայնեւու համար երբեմնի նշանաւոր ընկերութիւնները, նոյնչափ առ կիրք գրին արտայայտելու համար կարդ մը սրտերու մէջ

(1) Տես ժիւլ ըլ Կոնգուոի նամակները, Շառանմիէ 1885, էջ 157: (Ծ. Թ.՝)

Թագուն մնացած թշուառութիւնները : Այս կէտին , կը մօտենան մեր հիանալի Մառիվոյի՝ որ նրբամիտ հեղինակաց ամէնէն յանդուգն էր , գաղիացի հեղինակաց առաջինը , վերածնունդէն խվեր , որ համարձակեցաւ համակրութեաբը խորաքննել ազքատներուն ակարութիւնները :

Ճշմարիան ըսելու համար , երբ հինաւորց բաներուն վրայ կը խառէին , մտքի աւելի զուարթութիւն կը ցուցնէին : Այսօրսան ընտանեկան տուամիները , կեանքի կուիը , միջակորեարի հսասիրութիւնը , բարեկեցիկ քաջաքացին տագնապագին այցանող սկեպտականութիւնը , և , այս ամենէն վեր , սոսկալի ջլահստութիւնը՝ (penitence) որ իր որսին դարանակալ կ'սպասէ , նոյն խակ ընարեւագոյն անհասներու միջեւ , պատճառ եղան որ անոնց մտածութիւնն ալ դաւնացաւ և խանդը ցտւագնեցու :

Անոնց վէպիրուն մէջ տեսնուած անձանց մնածագոյն մասը գերասուր (suraiguisé) զգայնութեամբ է ակներ են , առևտուութեան և շրջատիիւու միջավայրերուն զոհերը , ջլախտաւորութեան մարտիրունները : Անոնք , ջլախտաւորներուն հանդէս , գթութեան անհուն զորով մը կ'զդան : Կեանքի կուուի տեսարանին առջիւ , թո՛ղ ուրիշներ հիացած մնան զօրաւորներուն վրայ . իրենք , յաղթուողներուն կողմը կը բռննն : Յաղթուած մըն է , այդ Գուխօլիսը , այդ մնծ նկագիչը որ կ'ուրանայ իր հանճարը՝ կնկան մը համար : Յաղթուած մըն է , այդ Շառլ Տըմայեին , թատրոնի կնկան մը ձեռքն ինկան այդ զրադէտը : Յաղթուած մը , խեղճ մէումինի Լաւաէսթէն : Յաղթուած մը , Քոյր Ֆիլօմէնը . . . : Տը կօնքուու եղբայրները ուրիշ և ոչ մէկէ մը աւելի լաւ կը հասկնան այս բանը , այսինքն՝ անծանօթ մնացած տառապանքներն իմանալու հնարքը , և զանոնք կը բացառեն , զանոնք կ'արտայայտն ձանձրացուցիչ (¹) խօսքեւ :

(¹) Բաղդասէ զրիս 13 երորդ էջին հետ :

բով , որոնք ձեր ջիղերուն և աչքերուն մէջ կաթիլ կաթիլ կը մտցնեն իրականութիւնը :

\* \* \*

Եթէ մարդ կ'ուղէ ապահով կերպով մանել Յառաջաբաններ և Յայտարարութիւններ անուն զրքին հեղինակաց գաղանիքին մէջ , պէտք է դիմել նոյն խակ անոնց երկերուն : Զեմ ձանջնար ուրիշ զրագէտներ որսնք աւելի մատադիր և աւելի յաճախս նկարագրած ըլլան իրենք զիրենք : Գիտենք թէ ջղային ապրութիւնակ զգայշնութիւնն մը ունին . աեսէք հիմայ իրենց շարագրութեան սովորական միջոցը՝ որ կը հասկուի Պ. է. Զօլա , 1870ին : Երբ անգամ մը լաւ որոշած են , իրենց մաքին մէջ , գրուելիք գրքին նիւթը և երբ ամէն բան պատրաստած են նիւթին լուդարձակմանը համար , կը փակուին իրենց զրամենեակին մէջ և չեն այլեւս ուզեր տեսնել կինդանի հոգի մը անդամ : Այս բացարձակ մնակեցութիւնը (claustrophobia) խկոյն կը գտանայ «զառանցական տինզի» (fièvre hallucinatoire) . կ'զգան թէ իրենց էութեան խորը տակաւ կը կազմուին իրենց վէպին անձերը , և թէ իրականութիւնը ինքնին կը ներկայանայ կերպարանութեան (fiction) :

«Մեր համայն երկը — կը շարունակէ նոյն նամակինո մէջ — հիմնուած է ջղային հիւանդութեան վրայ . հիւանդութեան նկարագրութիւնները մեր էութեան մէջէն հանած ենք , և մնոնք զմեղ ամէն օր մանր մասերով պատմելով , զմեղ ուսումնասիրելով , զմեղ մանրահերձելով (disséquer) , հասած ենք գերասուր (supra-aigu) զգայնութեան մը՝ որ կը խոցուուէր կեանքի անհունապէս պղտիկ դէպքերէն » : Մարդ կը հասկնայ թէ այսպիսի միջոցներով յաջողած ըլլան հասնելու ներքին մակածութեան (déduction intime) գերագոյն սաստկու-

թեան մը . բայց , այս դրութեան տակ , ջիղերն իսկոյն կը պրկու ին ջութակի սրածայն լարին (chanterelle) պէս : Բայց ք Շառլ Տըմայեխն և , հսն , ձեր մաքին պիտի զարնէ այս կերպ աշխատութեան մեղմացած մէկ վերլուծումը : Հեղինակը կ'երթայ կուգայ իր ունեւակին մէջ , լուն , մասալրազ , բոլորովին իր յղացմանը մասածելով . առարկաներն այլիւս կ'ամսցնին իր ապաւորութեանց մէջն՝ երազի մէջ տեսնուած պատկերներու պէս մէ այն :

Վերջապէս , սևեռեալ մշարդուրեան յարաւելուքեանը տակ (sous la persévérance de la contention) , գաղափարը կը մարմանայ , առզը կը ծնի թուղթին վրայ : Մյաչափով լմնցաւ : Աչ . հազիւ թէ գծուած է առզը , կ'անդրադասնան թէ բան մը չարժեր . կ'աւրեն , վերըստին կ'սկսին : Ինչ տանչանք : Մանաւանդ Ժիւ ար Կօնդուսի , երկու եղբարց ամենէն դիւրազգածին համար , մահացու կ'ըլլայ նեարդներու այսպիսի անզգամ սանձում մը : Երբէք գոն չի մնար բացատրութենէ մը . առարտած հատուածները հիմէն կը վերանորոգէ , անոնց վրայ ժամարով կ'աշխատի , և գեռ ժամերով , մեռնելու աստիճան : Եւ ձգրառութիւնը (correction) չէ զոր կը փընտրուէ<sup>(1)</sup> , այլ զգացողութեան արտայացառութիւնը (le rendu de la sensation) , որ մարդոց մնծամանութեան համար անըմբունելի բան մըն է<sup>(2)</sup> :

Ահաւասիկ թէ ի՞նչպէս հոգերանակտն կսկծալի ուստիմափութիւնները յաշողութեամբ զլուխ կը հասնուի : Բայց , չ'ըլլայ' որ խարուիք . մարդանկէ կը մեռնի :

Կուղէք հաւաքել մտերմական ուրիշ ծանօթութիւններ մեր վիստաւաններուն վրայ , թղթամեցէք անոնց վէպերը : Պիտի հանչնաք զիրենք այդ Շառլ Տըմայեխի մէջ , «փափկակազմ և հիւանդկոտ ընտանիքէ մը

(1) Կարեւոր դիտողութիւններ են և կարծէ որ միտք պահուին : (Տես Մասիս , 1906, Թիւ 10, էջ 148 , սիւնակ Բ) — 2 , նոյնպէս (Ծ.Թ.՝)

սերաց՝ որուն մէջ իրարու խառնուած էին երկու ցեղերու հիւանդոտ դիւրազգայութիւնները , և ինք անոնց վերջին շառաւելին էր և կատարեալ ընդարձակումը (expansion) , դիւրազգայութեան զգայուն զատողութեան գերազոյն աստիճանուով օժտուած , և մելամազձուութեան մէջ ինկած՝ կեանքը սորվելէ վերջ , մեզմ և ներքին հեգնութեամբ մը միտիթարելով ինքվինքը :» Դարձեալ , իրենց Քոյր Ֆիլոմենի մէջ պիտի հանդիպիք հիւանդանոցին ներքին բժիշկ իրենց սահեղծած Պառնիէին , «ջզամալձային կազմուածքավ մարդոցմէ մէկը՝ որոնց մէջ խելքը գործողութեան հետ համագոյ կ'ընթանայ : Եղական միտք մը , բոնադասութեան տակ ընդունուած կարծեաց չնպատակող , այնչափ ուղղամիտ , այնչափ համարձակ , որ կը բարկանայ գիտական զգայնապաշտութեան դէմ (sentimentalisme scientifique) և կը զայրանայ քժշկական դեռահաս գպրոցին մենամոլութեանը դէմ՝ որ կը կայանայ քաղցրանուագ մեզմ սասացուածներու (euphémisme) տակ ծածկել հիւանդութեանց զարհուարկան կողմերը :»

Այս խվական յասկութեանց վրայ որ լրենցն են , պիտի տեսնէք , Ոլլեկ Մօրլուկնի մէջ , գաստիարակութեան և բարեկրթութեան վերարկուն՝ որով զգեստաւորուած է այդ երեւելի Տընուազէլը , բարիզեան մը , արուեստագէտ և աշխարհասէր , նրբութեամբ ծաղրող , ճարտար՝ ինքնավարութեան մէջ , տունց իր գիրքէն պղտիկնալու , և համեստ միջոցներով փարթամօրէն իր կեանքը կարգադրել զիացող :

Բայց , ուրիշ աւելի բան չինտուենք . այդ յանդուգըն գրագէտները , ջլախսութեան խորաթափանց վերլուծողները , առանց բան մը ծածկելու յայանեցին մեղի իրենք զիրենք : Ողջունենք այդ անշահմինդիր ազնուապետականները՝ որոնք իրենց մէջ և իրենց շուրջը կը զիտեն մարդկային ցաւերը : Հո՞ն է , ահա , իրենց առեղծուածին բանալին , և ես վատահ չեմ որ դուք կարենայիք կարգալ , այդ բառը , իրենց Յառաջարաններ և Յայսարարութիւններ գրքին մէջ . . . : FOURCAUD (Ֆուռգօ)

# ԺԻՒԼ ՏԸ ԿՕՆԳՈՒՌ<sup>(1)</sup>

1830 — 1870

Ահա վերջապէս անջատուեցան այն կրկին անհատաները՝ զոր ընտանեբար՝ կ'անուանէնքը՝ կօնդուաները՝ առանց երբէք զանազանելու մէկ եղբայրը միւսէն։ Սն որ մտերմօթէն ճանչցած էր այդ սիրելի հոգիները՝ որոնք իրարու ձուլուած էին ջուրի երկու կաթիներու պէս անդուգական մարդարախ մը մէջ միւսւորուած, կ'զգար մտատանջութիւն մը և ճիգ կընէր զայն վանելու համար. բայց այդ մտատանջութիւնը միշտ կը վերապառնար։ Մարդ անարեկութեամբ կ'ըսէր ինքնիրեն։ «այդ երկու եղբայրներէն, հարկաւ մէկը առաջ պիտի մեռնի. այսպէս կը պահանջէ գործոց ընական ընթացքը, բաւական է որ բարեբաստիկ և օրհնեալ ալէտով մը՝ չարաշուք մահը հարուածէր երկուքն ալ միւսնգամայն»։ Բայց երկինք կը զլանան այսպիսի բարեգործութիւնները։ Երբ կը մասնէինք այդ բաժանման վրայ, մեր սիրուը կը ճըմլուէր, և հազիւ կը համարձակէինք խորհելու այն ահարկու յուսահատութեան՝ որ հետուանքը պիտի ըլլար այդպիսի անջատման մը։ Եսասիրութեան ոգւով մը, որ կը խառնուի ամէնէն աւելի անշահախնդիր մարդկային բարեկամութեան, մենք մեզի կը կրկնէինք. «Այն օրը, մենք պիտի չտեսնենք։ Սւելի տարից ըլլալով, մենք շատ տարիներ առաջ արդէն այս աշխարհէս մեկնած պիտի ըլլանք։» Ուրեմն ո՛չ։ Այդ օրը — ինչպէս կրաք մեռելական երգեցողութիւնը — հասաւ. մենք ներկայ էինք, և մեր թախճալից աչքերը երբէք չէին արտամած ասկէ աւելի աղէկիսուր տեսարանէ մը։ Էտօնն, իր ողորմ առջութեանը մէջ քարացած, ուրուականի մը կերպա-

(1) Թէօփիլ Կօթիէ, *Portraits Contemporains, Շառլանթիէ*, 1874, էջ 195։

բանքն ունէր և մահը, որ սովորաբար անխռով գեղեցկութեան զիմանք մը կը գնէ այն դէմքերուն վրայ որոնց կը հափի, չէր կրցած ջնջել ժիւլի դիմագծերէն՝ որ սակայն շատ նուրբ և շատ կանոնաւոր էին, դասն վշտի և անմիխարելի ցաւի արտայայտութիւն մը։ Կարծես թէ մահուան վարկեանին՝ ժիւլ զգացած էր թէ իրաւունք չունէր ձգել երթալու ուրիշ մարդոց պէս, և թէ մեռնելով՝ գրեթէ եղբայրասպանութիւն մը կընէր։ Մեռեան իր դագաղին մէջ կուլար ողջին վրայ, երկուքէն ամենէն աւելի ողբալին, ապահովաբար։

Տառապանքի ճամբռն բոլոր կայաններուն հետեւեցանք այդ խեղձ էստմանին՝ որ արցունքէ կուրացած և իր բարեկամաց թեւերովը վեր բռնուած, մէն մէկ քայլին կը դայթէր իրը թէ ոտքերը պատաստէին եղբօրը պատանքէն դուրս քաշւով մէկ ծալքին։ Նման այն մամահապարաններուն որոնց դէմքը, բանտէն մինչեւ կախալան երթալու ճամբռն վրայ, տակաւ կ'եղծանի, այնպէս ալ Օթէօյլէն մինչեւ Մօնմարթուի գերեզմաննոցը, քսան տարի աւելի ծերացած էր, մազերը ճերմկած էին։ Աչքի պատրանք մը չէ զոր կ'ըսէնք, — վասն զի ներկաներէն քանի քանի անձինք նշմարեցին, — կը տեսնուէր զլսուն վրայի մազերուն այլագունիլը և գունավոխիլը՝ մէն մէկ քայլին որ կը մօտենայինք հարկաւոր ժամագրութեան և այն խոնարհ դրան՝ որուն առջեւ կ'ըսուի յախտենական երթաս բարովը։ Ողբալի և չարագուշակ էր այս տեսարանը, և երբէք չէր տեսնուած նմանօրինակ թախճութեան միացած յուղարկաւորութիւն մը. ամէն մարդ կուլար (1) կամ կը հեկեկար սասապիկ յուղմամբ, և սակայն բոլոր անոնք որ կը քալէին

(1) Նոյն օրուան իրիկունն իսկ, կիւսմակ Ֆլուպէն կը զրէր Տիկ. Ժոնֆ Սանտի. «Ողբալի էր ժիւլ տը Կօնգունի Թաղումը։ Թէօ՛ դրցերով կուլար» (Théo pleurait à seaux) — համականի առ Ժոնֆ Սանտ, էջ 112։ (Ե. Թ.)

մեռելակառքին ետեւէն՝ փիլիսոփաներ, արտևստագէտներ, գրագէտներ էին, ամէնքն ալ ցաւի դիմացողներ, իրենց հոգիները զսպելու և իրենց ջիղերը հնագանդեցընելու վարժ և յուղուելէ ամաչողներ:

Տասը տարուան միջոց մը կը բամնէր իտմօնը Ժիւլէն. երէցը թուխ էր, կրտսերը խարտեաշ. տուաջինը հասակով աւելի բարձր միւսէն. դէմքով չէին իսկ նմաներ իրարու. բայց մարդ կ'զգար թէ միածին հողի մը կար այդ երկու մարմիններուն մէջ։ Երկու հատորի մէջ ամփոփուած միայնակ անձ մէն էր։ Բարոյական նմանութիւնն այնքան մեծ էր՝ որ մուցնել կուտար ֆիղիքական աննմանութիւնները։ Քանի անգամներ պատահած է մեզի որ ժիւլը՝ իտմօնին տեղ առնելինք, և մէկուն հետ շարունակէինք միւսին հետ սկսուած խօսակցութիւնը։ Եւ ոչ բանէ մը յայտնի կ'ըլլար թէ խօսակիցնիս փոխուած էր. ան որ ներկայ էր երկու եղբայրներէն՝ կրկին կ'սկսէր գաղափարները ճիշդ այն տեղէն՝ որ միւսը թողած էր, առանց ամենափոքր վարանման։ Խրաքանչիւրը փոխադարձաբար ուրացած էր իր անձնաւորութիւնը ի նպաստ միւսին, և կը կազմէին մէկ անձ՝ որ կ'անուանուէր «Կօնդուռները» բարեկամներու համար, և «Պարհնայք առ կօնդուռ»։ անոնց համար որ զիրենք չէին ձանչնար։ Բոլոր իրենց նամակները ստորագրուած էին՝ իտմօն և Ժիւլ։ Մ'տերմութեան տասնէաւելի տարիներու մէջ, մէկ նամակ միայն ստացած էնք որ շեղէր այս քաղցրայիշատակ ընկերական անունէն. ան նամակն էր որուն մէջ գժբաղդ վերապրոն իր խորին յուսահասութեամբը կը ծանոցանէր իր ամենամիրելի եղբօրը մահ։ Ո՞քափ ծանր եղած ըլլալու է այդ գողդոջուն ձեռքին համար՝ գրել այդ այրի մնացած ստորագրութիւնը, յաւիտենական սուզի մը նշանը։

Բան մը կայ որուն հաւատալ գժուար է մատենազիրներու համար, և որ սակայն ձմարիտ է. այսինքն՝

մէկ անձնասիրութիւն միայն ունէին. երբէք չյայտնեցին իրենց աշխատակցութեանը գաղանիքը։ Անոնցմէ և ոչ մէկը չէր ջանար դէսփի իրեն քաշել փառքը, և այդ միանձնաւկան աշխատութիւնը՝ որ երկու ուղեղներէ եւշու, դեռ կը կենայ անթափանց մնացած գաղանիք մը (1)։ Ժիւլ ար կօնդուռ, արդէն ըսկնք, երկու եղբարց կրտսեկուն էր։ Հաղիւ երեսունը իններորդ տարիքին կը մըտներ, և իր տարիքէն պակաս կ'երեւար, չնորհիւ դէմքին ձերմակութեանը, մետաքսեայ խարտեաշ մազերուն, գունատ ուկերանդ նուրբ պեփին՝ որ թեթեւ մը կը տարածուէր ուժգնորէն գունաւորուած բերնին անկիւններուն վրայ։ Խնամքով միշտ ածիլուած կը աւելուէր և աղնուականի ձմարիտ հագուածք մը ունէր։ Բայց աղղուսեւ րիբերը մամնաւոր արտայացտութիւն կուտային այս նուրբ և անուշ դէմքին։ Խօսքին ձայնն ընդհանրապէս եղբօրմէն աւելի առոյդ և աւելի զուարթ էր. մէկը միւսին ժպիան էր։ Բայց պէտք էր աղէկ ձանջնալ երակուքն ալ՝ ըմբռնելու համար այդ նուրբ երանգը։ Իրարու թեւ չէին մաներ երբ քալէին։ կրտսերը քանի մը քայլ եղբօրը առջեւէն կ'երթար, տեսակ մը երիտասարդական ուժգին եւսանդով՝ որուն փոխարէն հաձութեամբ զիջում կը ցուցընէր երէցը։

Իտմօն եղած էր գրականութիւնը Ժիւլի ծանօթացնողը, բայց շատ ատենէ իվեր ու է տարբերութիւն չէր մնացած վարպետին և աշակերտին միջեւ (2)։ Անշուշտնիւսապէս կարգադրուած յատակագծի մը հետեւելով, միտաեղ կը խորհէին և կ'աշխատէին, սեղանին վրայէն

(1) Թ. Կօնիկ, կը զրէր այս տողերը երբ, միւս կողմէն, կտմօն տը կոնգուռ, կը հոչսկէր այդ գաղանիքը, նամակով մը առ կմիւ Զօլա, Յուլիս 1870 ին։ (Ծ. Թ.)

(2) Էտմօն, աակայն, խոտտովանեցաւ թէ Ժիւլ իրմէ աւելի «զրագէտ» էր։ Տես Կօնկուռներուն Օրագիւր, Հատ. Թ. 1892—1895, էջ 378։ (Ծ. Թ.)

ձեռքէ ձեռք իրարու անցընելով ի՞նչ որ իւրաքանչիւրն իր կողմէն գրած էր, և բոլորը կ'ամփոփէլն վերջնական խմբագրութեան մը մէջ։ Հետաքրքիր և նրբանապր (raf-finé) միաք ունէին, հետեւակութենէ և շինծու զուազներէ խորշող էին։ Խոյս տալու համար հասարակ ձեւերէ յանձն պիտի առնէին երթալ մինչեւ անհնարին, մինչեւ ասստկագոյն ձեւերու, մինչեւ որ բացալութիւնը պայթեցնէին՝ չափէն աւելի փչուած պղպջակի մը պէս Բայց ի՞նչպիսի ինամք ո՞նի, ի՞նչպիսի աղնիւ խուզարկութիւն բառերու, ի՞նչպիսի չքնաղ և նոր լնարութիւն, ի՞նչպիսի սիրատարփ համբերութիւն գործադրութեան։ Երբ պատմութիւն կը գրէին, չէին գոհանար ապուած գիրքերու մէջ նախ գտնուած հաստատութիւններով, այլ ի՞նչպիսի հաստատամատութեամբ կը դիմէլն ընազիրներուն, ինքնազիր թուզթերուն, անձանօթ մնացածաւրակներուն (brochure), մասցուած օրագիրներուն, գաղտնի յիշատակարաններուն, նկարուած պատկերներուն, նորոյթներու փորագրութեանց և այն ամէն ըաներու՝ որոնք կարող կ'ընեն մէջտեղ հանել յատկանշական մանրամասնութիւն մը և արտայայտել ժամանակի մը տեպհական նկարագիրը։ Բայց պէտք չէ այս մարդոց մէջ տեսնել պարզ վիպագիրներ՝ որոնք տեղական գոյններով աճապարանոք խճողել կ'ուղեն իրենց ներկապնակը։ Եռաքձեւութեան սիրանար այս երկու բազմահմուտ համբերատարները կ'աշխատէին Սէն-Ժուաժ փալոցի իրենց պըրուն մնայարկնն մէջ, որ լի ու լի էր տասմնըութերորդ գարուն գեղեցիկ մանր մունք առարկաններովը։ և այն պէս կ'աշխատէին իր թէ գանուած ըլլային մնաստանի մը խորին առանձնութեամը մէջ։ Խղձամիտ ձգըրտութիւն մը ունին։ Ինչ իրանակութիւն զոր մէջաեղ կը հանեն, ունի իր վաւերական փաստերը։ Պատմութեան և քննասիրութեան վարպետները, Միշըլ և Սէնթ-Պէօլ, կը ցուցընեն կօնդուաներն իրը հեղինակութիւններ

այն տամէն բանի մէջ՝ որ կը վերաբերի Լուի Ֆ.Գ. իշխանութեան, 1789 ի և Տիոկրուսովի ժամանակամիջոցներուն, զոր զիտան հիմամբ և որոնց ծածուկ մասներն անգամ իրենց ծամութեն։ Վէպի մէջ ջանացին արտայացածել մնախալական մանրագննութեամբ մը և սրասեսութեամբ մը՝ իրենց սեղանին վրայ անդամագննութեան ենթակայ եղած մարմնոյ մը պէս տարածուած իրականութիւնը, ձեռքերնին ունենալով գրիչ մը՝ որ վիրահերձ դանակի մը պէս սայրասուր էր։ Կը բաւէ յիշել մէկ քանիները, ինչպէս Քոյր Ֆիջօմէն, Ժեռմինի Շասկորի, Մաներ Սալոմօն, Արնէ Մօրլոնն, որուն մէջ կը գտնուի այն ափապար՝ որ այնքան նոր, այնքան այժմէական է, շշնելացոյ երիտապարդ աղջկան ափապարը, և իրենց վերջին երկը, Մատամ Շեռվեկէն, որ մինչեւ ծուծը կրօնասիրութեամբ տակաւ մնած հոգիի մը ուսումնասիրութեանը հետ կը խառնուի Հառմ քաղքին հիանալի նկարագրութիւնները, Բեռանէզիի (1) փորագրութեանցը պէս կերուած (mordu)։ Տը Կօնդուռ եղբայրները փորձեցին զրել նաեւ թատերական խաղեր յանդուգն ինքնաստեղծութեամբ մը։ Անոինիր Մառէշալ չ'ունեցաւ հաճելի բլլալու բաղզը……

Այս աշխատութիւններն զատ, Կօնդուռներն հետաքրքաշարժ ուսումնասիրութիւններ յօրինեցին Watteau, Thardin, Fragonard, Saint-Aubin, Gravelot, Eisentz վրայ, և տասնըութերորդ գարուն այն պղափկ վարպետնկարիչներուն վրայ՝ զոր քաջ գիտեն, և այդ ուսումնասիկարիչների զոր ժիւլ կը փորդրէր ժամանակը (aqua forte)…… Ոչ նուազ լաւ կը հասկնային ճարմանական գեղարտեսակն որ միանգամայն շատ ձշմարիտ և շատ օդտակար է…… Չմոռնանք զիրք մը որուն անունն է Գալախարներ և Զզացոլուրիւններ,

(1) Բէռանէզի, — փորագրի (1720—1778)։ (Ե. Թ.)

որ ցայց կուտայ անոնց սաղանդին քնարերգական և երազող կողմը, և որ իրենց ամբողջ երկերուն մէջ համարժէք պիտի նկատուէր բանաստեղծութեան հասորի մը՝ զոր չի գրեցին։ Այդ գրքին մէջ կայ սիրուն բաներ, առաստ սրամտութիւն, երբեմն խորաթմափանց գաղափարներ<sup>(1)</sup>, և նկարագրութեան հասուածներ, որոնք ին չքնաղ նորութեանց մէջ կը դասուին։ Եթէ չլախանցինք որ մեր խօսքին խմասը գէշ մեկնուէր, պիտի ըսէինք թէ կայ սքանչելի նուագակցութիւն (symphonie)։ մը բառերու, բառերը։ Ժուպէու կը զնահատէ բառերը իրենց բո՞ն արժէքովը, և կը բաղդատէ զանոնք թանակագին քարերու որոնք վուազին մէջ կընդելուզուին։ Ինչպէս որ աղամանդները կ'ընդելուզուին ոսկեղին զարդի մը մէջ։ Կօնդուռներն անին իրենց յասուկ գեղեցկութիւն մը, որ ձանչցուած է մի միայն բանաստեղծներէն և նրբամիտ արուեստադէմներէն։<sup>(2)</sup>

Երբ հեղինակի մը վրայ կը խօսուի, իր զիրքերուն անունները բազմութեամբ կուգան և ամբողջ տեղը կը գրաւեն։ Բայց ի՞նչ բանէ մնուաւ Ժիւլ, մեզի պիտի հարցնեն։ Մեռաւ իր արուեստէն, ինչպէս որ ամէնքու պիտի մեռնինք, այսինքն՝ մաքի մշանջենաւոր պրկումէ, առանց հանդստի ճիգէ, ի հաճոյս սունդուած դժւառութեանց հետ կուտելէ, և յօդնութենէ զոր կուտայ վուազին զանդուածը զլորելու աշխատութիւնը, զանդուած մը որ աւելի ծանր կը կշուէ քան Սիսիփի<sup>(3)</sup> առպատճը։ Սրեան պակասութեան կ'աւելնայ իսկոյն ջլախատութիւնը (pénitose), այդ բոլորովին արդի հւանդութիւնը, որ առաջ կուգայ քաղաքակրթեալ կեան։

(1) Երբեմն ալ չափազանց խորունկ, ինչպէս Les langues gazouillent en s'approchant du soleil. էջ 12։ (Ծ. Թ.)

(2) Տես լ. ջ 30, Դիտ. 2։ (Ծ. Թ.)

(3) Rocher de Sisyphé կըսուի տաժանելի աշխատութեան մը համար որուն տակ մարդ ընկնուած կը մնայ։ (Ծ. Թ.)

քին ծայրայեղ զրգուութենէն, և որուն դէմ անկարող կը մնայ բժշկութիւնը, վասն զի այս արուեստը չունի միջոց մինչեւ մեր հոգւոյն համնելու։ Հետեւաբար, մարդկ'ըլլայ զիւրագրդիու։ Էն պղտիկ ձայնէ մը մարդ կը նեղուի։ մարդ կը զնատէ — թէեւ չափազանց ուշ — լոին հանգստավայր մը ծառերու շուքին տակ։ Մարդ իրեն յարմար տուն մը շինել կուտայ։ «Տունը լմնցաւ, մահը մտաւ,» ինչպէս կըսէ արեւելեան առածը։ Ամէնն այսաշափէ է։ Ոչ։ թէրեւս անոր մահուան պատճառներուն տակ ծածկուած կար գաղանի վլշտ մը։ Բան մը կը պակաէր Ժիւլ աը կօնդուուի՝ որ գնահատուեցաւ, միծ պատիւ և գովասանք ընդունեցաւ . . .։ Ի՞նչ բան։ Սնմիւներուն հաւանութիւնը<sup>(1)</sup>։ Թո՞ղ մարդ ատէ և իրմէ հեռացնէ գուեհիկները։ բայց երբ ասոնք մտքերնին պահեն և անգամ մըն ալ չմօտենան, ամէննէն մեծանձն բնաւորութեամբ մարդիկ իսկ կ'զգան մահացու ախրութիւններ։

25 Յունիս 1870

## ՊԱՏԱՍԽԱՆ ՄԸ “ԼՈՅՍ,Ի ԳՐԱԽՈՍԱԿԱՆԻՆ”

Կարձ ու ամփոփ, սեղմ և հիւթեղ, կատարելապէս բարեկիրթ՝ իր ձեւին մէջ, քաջալերութեան և լայնախուութեան ոգւով մը ներշնչուած, ահա՛ այդ յօդուածը, իր բոլոր մանրամասնութիւններովը, զոր հրատարակեց Լոյս<sup>(2)</sup>, և ինձ հաճոյք է զայն այսօր յիշատակել։

Խմբագրողը կը մանրամասնէ քանի մը քննադատեւի կէտեր Ռուսի Մօրընկնի թարգմանութեանը մէջ, խիստ արագօրէն բայց գիտակցօրէն, իրը հիմ ունենաւ

(1) Le suffrage des imbéciles.

(2) Խմբագրական, Թիւ 21. — 27 Մայիս 1906, էջ 502.

լով, 1<sup>0)</sup> գիրքը՝ ըստ նիւթին, 2<sup>0)</sup> թարգմանութիւնը՝ ըստ ինքեան։ Ուրեմն, այսքան հաճելի և չնորհալի հանգստմանց տակ ներկայացուած առիթէն կ'օգտուիմ, ընդուած ելելու համար կարծեաց փոխանակութեան մը։

Սրդարեւ, ինչ է Ռլնի Մօբլուեն, ըստ նիւթին։ Յօդուածագիրը կը խորհի թէ՝ հայ ժողովրդին տեսակէտով, այդ զրքին նիւթը չի թուիր ըլլալ՝ կրիչ, հայ բարթերու յարմար, հասկնալի եւ ոչ շահեկան։ Յետոյ — միշտ ըստ նիւթին — գիրք մը որ զուս ֆրանսական բարքերու պատկեր է և ամնչափ հիմն՝ որ Ժ. դարու «Ակիզիբին» կը համապատասխանէ, յի կրնաց բան մը սորվեցը նեղ ընթերցողաց։

Ուզի՞ղ են այս կարծիքները, եղելութեանց պատշաճ են, ընդունուած սովորութեանց համաձայն են։ Այս կէտերն է զոր պիտի վերաքննենք։

Ի՞նչ է, ստուգիւ, կրիչ գիրք ըստածը։ Ամիթով Խենօնուրիւնն է։ Աթիւըրթ Միւի Կանանց հպատ սկացումն է։ Ասամ Ամրթի Բարոյական Զգացմանց Տեսուրիւնն է։ Սըր Ճօն Լապրի Ապրէրու Երջանկուրիւնն է։ Հէրպըրթ Սրէսուրի Դասիխարակուրիւնն է։ Մօնթէսքիէօյի Պարսկական Նամականին։ Լա Պոխէսի՛ Նկարագիր Բարո՞ցը։ Ահա աշխարհիս կրթիչ գիրքերուն գլուխաւորները, բացարձակապէս կրթիչ։ Ժողովրդոց փափաքն է, սակայն, որ իրենց կրթութեանը յատկացուած գիրքերն ըլլան միանգամայն զուարձացուցիչ՝ ըստ կարելւոյն, շահեկան և զիւրըմբունելի։

Կրնայ միթէ կրթիչ եղած ըլլալ Ռլնի Մօբլուեն, որուն հեղինակները խնամքով ուսումնասիրեցին 1855 ի, այսինքն՝ Գաղիոյ Բ. Կայսրութեան ժամանակներուն մասնաւոր աղջիկը՝ «մանչական դաստիարակութեամբ» մեծցած, և այն ատենուան արդի երիտասարդը՝ «ինչպէս որ վարժարանէն ելաւ»։ Այս ծրագրին վրայ հւեսուած, կրթութիւնն իրեն հիմ ընտրած աշխատասիրութիւն մը չի

կրնար կրիչ չըլլալ իբր զուարձութեան գիրք, ոչ միայն ֆրանսացւոյն, այլ նաև հայուն համար՝ որ շատ օգուտ ունի քաղելիք օտար երկիրներու մարդոց և ընկերութեանց փորձառութենէն։

Զուարձացուցիչ և շահեկան, երկուքն ալ է, կարծեմ, Ռլնի Մօբլուեն, նկարագրութեանց պէսպիտութեամբը, բարեկիրթ ընտանեաց բարուց մամրազնին խուզարկութիւններովը, անձանց նկարագիրներու լայնու համարձակ լուսաբանութիւններովը, ողարկեշտ կենցաղի յայտնի ջատագովութիւններովը, մողութեանց կենցանի և շօշափելի օրինակներովը, և մինչեւ իսկ անձնուրացութեան վերև պարագաներու ցուցադրութեամբը։ Այս՝ վարսնիլ կարելի չէ, զուարձացուցիչ և շահեկան վիպատշութեանց չափ, և որ աւելին է, կատարելապէս բարոյացուցիչ։

Գրքին մէջ կան, արդարեւ, բաղմաթիւ անցքեր բոլորովին հիւսուած բարիզեան սրամտութեամբ, նկարչի արուեստանոցի մէջ գործածուած պատկերին Եղուով, գաղիացի կանանց յատուկ բացուով (շաղիազդիութիւն)։ Հայ ընդհանուրին խորհելու կերպը, բնականաբար, տարբեր է։ Ան պիտի տեսնէ թէ գրքին երկրորդ կէսը աւելի ուղղակի կը խօսի իր մտքին, որովհետեւ կէսին կէսին չափ դրական չէ բացարձակապէս։ Ասաւ ջին մասին մէջ կը տիրէ աշխայժ, շարժում, ողեւոր կեանքի մը պատկերը, որոնց բոլորը ծնունդ է գարերով մշակուած գերագոյն սրամտութեան մը։ Յանցանքը մերն է եթէ շատ նուազ սրամիս ենք, կամ եթէ չենք կարող գնահատել ու Յօն տօտուածն իր բուն արժէքովը։ Եւ մեր միտքը յօժարութեամբ կը դիմէ վերացականին, քերթողական սեւին, խորհրդական մինուրապին։ Այս նախատեսութեամբ չէր, արդէն, որ ջանացի հասկնալի ընել գիրքս՝ հարիւրաւոր ծանօթութիւններով։ Քսան

թերթի բարձրացուցի բուն վէպին տասնըեօթը թերթերը՝ ներկայացուցի հայ ընթերցողին խիստ նշանակելի առաւելութիւններ՝ որոնց նմանը վայելելու զինքը չելն վարժեցուցած վէպերու հայ թարգմանիչները։ Հասկնալի ըրած ըլլալ կը հաւատամ զիրքս հայ ընթերցողներուն, թերեւս առանց կարենալ ըրած ըլլալու դիւրլերունէլին։ և այս պէտք չէր որ զարմանք պատճառէր։ Գաղիացի հանրութիւնն անգամ տասը տարիներու պէտք ունեցաւ ընտանինալու համար իր ծոցէն ծնած վէպի մը հիւսուածքին, մընէի ն'արագըին։

Հստ ոճին և ըստ բարուց, պէտք է նաեւ դատել թարգմանութեանս հասկնալիութիւնը։ Բոլոր ընտանիկանն տեսարամններու, բոլոր dialogue ներու, և գրքին բոլոր յատկանշանական մասերուն մէջ բնական, սահուն, հասկընալի դատուեցաւ ոճս, զէթ բանիմաց բարեկամաց կարծիքովը։ Կընդունիմ թէ տարբեր կերպ մը նշմարուած ըլլայ ոճիս մէջ, որովհետեւ թարգմանութիւնս ֆէնէլունէ չէր, այլ Կօնդուռներէ էր։ Խնդիր էր արտադրել Կօնդուռներու դիւրազզածութեան, աշխոյժին, սուր և հասու կերպին զգացողաթիւնը։ Խսկ բարուց տեսակէտով, տարբերութիւններն այնքան խոր են մեր և դազիացւոյն միջնեւ, որ հարկ պիտի ըլլար մէկ զրչի հարւածով դատապարտել միջնէւ ցարդ քրանսերէնէ թարգմանուած բոլոր վիպասանութիւններն, առանց բացառութեան։ Ահ, կը սիսլիմ... Պող եւ Վիրզինէ, Փարիօւէ, Աղբար Թովիմաէ զատ։ Գաղիացի հաղինակները, Խոսքը մեր մէջ, բնաւ հայ հանրութեան ծաշակին մտածած չեն։ Երկ մը յօրինելէ առաջ։ Մենք պէտք ունինք անոնց մտակին մակարդակին համակիլ, կրթուիլ անոնց քաղաքակրթութեամբը։ Սրդէն, թարգմանութիւնները օտար բարուց ծանօթացման զօրաւոր ազգակիներ են։

Ասկէ զատ, համայնքի մը ողին, կամ esprit ն չի մնար մշանջենաւորապէս նոյնը, այլ կ'ազդուի զրացնու-

թեան, յարաբերութեանց, առեւարոյ, զբականութեան պահանջումներէն։ Այս օրուան գաղիացին պահեց հիւնաւորց կաղիացւոյն esprit grivois ն. բայց այս վերջիննալ չկրցաւ իր միտքը և մտածումը չձուլել լատինական կերպին, լատինական մշակման կաղապարին մէջ։ Մեր վաղեմի թարգմանիչներն ալ, իրենց կրօնական գրականութեանը հետ, միթէ տակաւ չմտցոցին օտարգրելու կերպեր, նոյն խակ զրացի համայնքներու յատուկ idiotisme ներ։

Աղեքսանդր Տիւմա հայր և որդի, Էօմէն Սիւ, Քսավիէ ալ Մօնթէրէն, Էտմօն Ապու, Իւկօ, և լն... իրենց բազմաթիւ վիպասանութիւններովը նիւթ հայթայթեցին հայ թարգմանիչներուն, և անոնց գործերէն ո՞րնէր որ հասկնալի, գիւրըմբունելի կրցաւ ըլլալ հայուն։ Միթէ յարմար էլին նաեւ հայ բարուց։ Դեռ այսօր, ի՞նչ կ'ուգէիք որ հայն հասկնար Մօլիէռի և Ժէ. գարու քրէսիւսէն ընկերութենէն, մէկդի թողլով քանի մը չափազանց մտահար կամ հուրլեսque զաւեշտները, արձակ զրուած, որոնցմով չէ որ կը հիւսուի Մօլիէռի մը փառաց պսակը։ Խոկ անոր ոտանաւոր կատակերգութիւնները, մեզի համար ուրիշ բան չեն ըլլար, թարգմանուելով, եթէ ոչ հեռաւոր ազրիւներէ քաղուած և շիւերու մէջ ամփոփուած համայնքին ընտիր ջորիք, որոնք, տեղափոխուելով, արդէն կրուսած են իրենց կենսատու յատկութիւնները։

Բարուց և մաևանակի խնդիրները — միշտ կը սրաւասիսանեմ Լոյսի յօդուածագրին — իրարու հետ մօտապերս ունին և կը չփոթուին ինքնին։ անկարելի է խոսիլ մէկուն և լուել միւսին վրայ։ Տասներկւերորդ գարուն բարուց, մանաւանդ վասթմար բարուց զաղբելի մնացորդներն ի՞նչպէս կրցան նկատուիլ կրթիչ, շահեկան, հասկնալի և յարմար, երբ Կ. Ս. Խւթիւնեան ներկայացուց մեր համայնքին՝ Մոլանիացւոց Հաւատաթինուրեան

անցքերուն թարգմանութիւնը։ Երեւակայութիւն զըրպառող դէպքեր, գարշելի տեսարաններ, զագիր գաւանութիւններ, սասափկ կրօնամոլութեան մը մոլեգնական բոլոր ցասումները, ահա՛ ինչ որ բարեյիշատակ իւթիւննեան հրամցուց հայ հանուրքին՝ որ ներողամտութիւնն ընդունած է իբր կրօնական և ընկերային վարուց սկըզբունք։ Կը մազթինք որ բոլորովին սովուած ըլլար այդ թարգմանութիւնը՝ որպէս զի նորահաս սերունդները բարեբարդութիւնն ունենային զրկուած մնալու այնպիսի վատթար ընթերցումէ մը։ Բազդասեցէք այդ Պետքու Արքօէշ խոսառվաճանայըր՝ Ոլլեկ Մօրլունի խոսվանահայր Պամբուա քահանային հետ, և ըսէք թէ ո՞ր տիպարն է կրթիչ, հրահանդիչ, զուարձալի, մեր բարուց կերպով մը հասմանայն և, ինչ որ արհամարհելի չէ, բարոյացուցիչ։ Կան, սակայն, բազմաթիւ գնահատողներ՝ որոնք նոր կը գտնեն ութը դար (!) առաջուան բարուց բիրտու կոչտպատութիւնները՝ քան ասէշ յիսուն տարի առաջ տեղի ունեցած եղելութիւն մը։ Սնոնք կը կազմեն րոմանցուլետոն ի անյագ յաճախորդները, ժողովրդին ստուար մէկ մասը, սիրահարներ տղայական պարզամտութեանց, երախայ մը որ կորսուեր է և որ օր մը, յանկարծ, քառասուն տարեկան մէջտեղ կ'ելլէ։ անակնկալ և բուռն ոճիրներ։ սատանայի միջամտութիւն, քիմիագէտներու խորհրդաւոր սրուակներ։ ալեւոր ծերունի մը որ կ'ամուսնանայ անտիփական կոյսի մը հետ։ վերջապէս, պատմը՝ որ կը ծակուի, և ձեռք մը՝ որ ծակէն դուրս կ'ելլէ՝ դաշոյն մը ցուցընելով, ինչ զիտնամ, դւնապաններու և սահստու կիներու հետաքրքրութիւնը շարժելիք տուապերներ...։ Ասոնք են, միթէ, մեղի համար, կրթիչ, համականակ և բարուց յարմար վիպասանութիւնները...։ Հարցոցէ՛ք կիներուն...։ Ասոնք ժօսէ Օնէ մը զիտեն և ուրիշ անուն լսել չեն ուզէր (<sup>(1)</sup>)...։

(<sup>1</sup>) «ՊՊ. տը կօնզու, հետեւաբար այն զրոյներէն են՝ զորս հանրութիւնը սիսալ կը դատէ, վասն զի բիշ մարդիկ կան, հանրութեան մէջ, որ անոնց պէս զգան»։ Էմիլ Զօլու, *Les Romanciers Naturalistes*, էջ 229։ — Տես նաև զրբիս 38 երորդ էջը Դիտ. 2։

Ոլլեկ Մօրլուն կ'ընդգրկէ ԺԹ դարուն ոչ թէ «սկիզբը», այլ երկրորդ կեսը, 1855 ի ժամանակները, մինչդեռ Վիքթօր իւկօյի Նօրբ-Տամ ըլ Բառին դար մը աւելի հինք է իբր եղելութիւն, և դարերով աւելի հինք իր պատմական հետազոտութիւններով։ Իսկ եթէ «հինք» անշանուէր Ոլլեկ Մօրլունէն, իպոս ֆակտութիւնը կարգապէտ պիտի ըլլար անցընել Պալզաքի Մարդկային Կատակերգուրիսներ, հարիւրի մօս հատորներովը, որ Լուի Ֆիլիպի իշխանութեան bourgeoisieն (միջակորեար) նկարագրութիւնն է։ Հիներու մէջ պիտի նետուէին Էմիլ Զօլոյի Ոլուկոն Մագաններուն ամբողջ շարքը, և Ալֆրեդ Շոտէի հաշակուոր Նապակը, որոնք ժամանակից են Ոլլեկ Մօրլունի և կը համապատասխանն Գաղիոյ Բայսյութեան օրերուն։

Արդէն վիպասանութիւն մը կրնայ չըլլալ «այժմէական» (actuel), իբր գէպքերու անցք, բայց բնաւ չգագրիլ «արդի» (moderne) անուանուել։ Իբր կրկասիրութիւն։ Օրինակ, կիւսթավ մլօպէսի Սալանկո անուններնելի վէպը։ Հոմերոս, իր շատ հատուածներուն մէջ՝ միշտ «արդի» է։ Իբր արուեստ, այնքան արդի՝ որքան Անուի Լավըտան մը, որքան Օգթալ Միւալ մը։ Մէկը ժամանակագրութեան տեսակէսն է, միւսը՝ զրականարուեստինը։ Պալզաքի միջակորեարը, ըստ ժամանակին չունի թերեւս մած այժմեռիխւ։ բայց, ըստ արուեստին, Պալզաք երբէք պիտի չերանայ, երբէք պիտի չիննայ, ինչպէս որ երբէք պիտի չիննան նէքսրիր։ Մոլիէու, Լա Ֆօնթէն, Լը Սամ, Տանդէ, Զէրլանդէն։ Ասոնք առանձնաշնորհեալ են վայելելու մէտաղալար երիտասարդութիւն, անվախճան արդիուրիխւ մը, որովհետեւ իր լայն և ընդարձակ զիթերուն, իր մեծ և գլխաւոր յուզումներուն, իր անալյացլ տառապանացը մէջ ուսումնափրեցին մարդկային խոր, անթափանցելի և անչափելի սիրոսը։ Դարերը պիտի անցնին, զիրքի պիտի մնան գրականութեան հրաշակերսները։

«Սրուեսար կ'առղի մշտնջենաւոր բաներով կամ արգելն անցած բաներով, յաճախ չգիտնալով թէ ի՞նչ բան, գարերու ընթացքին մէջ, յաջորդաբար արդի (moderne) անուանուած է, կամ, եթէ երբեմն գիտցած է թէ ի՞նչ է «արդի»ն, այդ ալ երբէք նախանձոտ ցանկութեամբ մը սիրած չէ<sup>(1)</sup>։» Այս է, ահա՛, ողջ և ընդհանուր սկզբանքը՝ որով կը չափուի գործի մը նոր կամ հին ըլլազը։ Շատ ծեր մարդիկ կան՝ որ երիտասարդէ մը աւելի դալար մնացած են . . .։ Շատ նորութիւններ ալ կան որ պիտի մոռցուին . . .։

Գալով մամասւորաբար Ռլենէ Մօրլուկնի, Կօնդուռներու ամենէն աւելի երկարատեւութեամբ օժտեալ գիրքերէն է։ Ասկէ զատ, «Կօնդուռներն արյիսպաշ (modernistէներ են)<sup>(2)</sup>։ Իրենց վեց վիպասանութիւններէն հինգը Բարիգեան վէսկէր են, և անոնց նիւթն է՝ արդիուրինելը<sup>(3)</sup> (modernité)։» Եւ եթէ այս տողերս, ինչպէս նաև Ռլենէ Մօրլուկնի թարգմանութիւնու, ծառացէին իրարեւու մնջամասնութեան ճաշակը՝ արդի անանուած արուեստին սիրովը, արդէն բաւական վարձարուած պիտի նկասուէր աշխատաւթիւնու։

Լոյսի յարգելի յօդուածագիրը կը նկատէ «շատ փոփոկ» թարգմանութեանս քննութիւնը՝ «ըստ ինքեան»։ և շատ իրաւունք ունի. ապացոյց՝ այն ամէն անխորհուրդ զրուածները, որոնք նետուեցան հրասարակ «իրքնադատութիւն»։ Մարդ կ'ուզէ երախտակարար բլլան անոնց՝ որոնք գիտակցութիւն ունին կարդ մը գործերու փափկութեանը և որոնք, եթէ ուղէին իսկ սարսափպաշնին երեսէն ճանձերը վանել . . ., գէթ սալաքարով մը չէին ըներ։ Այս, ինչպէս ան կ'ըսէ, «Կօնդուռքրբական յայտնութեանց առջեւ պիտի գտնուէինք եթէ բաղդատական

(1) Ժիւլ Լըմիթո, *Les Contemporains*, հատ Դ. էջ 49։ — (2) Նոյն էջ 34։ — (3) Նոյն էջ 49։

քննութիւն մը կատարուէր, երկարողի և ձեւննառ գրադէտներու կողմէ, մինչեւ հիմայ հայերէնի վերածուած վէպերուն բնագիրներուն և թարգմանութեանցը վրայ։» Եւ իսկոյն կ'աւելցնէ. «Դեռահաս Միջայրուեարի թարգմանութիւնը զուրկ չէ. նպատառոր ապաւորութեան մը յատկութենէն։»

Հին և նոր թարգմանութեանց բաղդատաւթեան խնդիրն այսօր է որ համարձակօրէն կը չօչափուի, որով և իմ արտանութիւնս կը զօրանոյ «հետաքրքրական յայտնութիւններ» ընելու անոնց վրայ, ըստ խօսակցիս փափաքին։ Զեմ ուղեր աղարանէլ յիշատակներ և ոչ իսկ պակացնել համակրութիւններ. բայց պէտք ալ չեմ տեսներ ծածկելու թէ՝ այդ երկարողի ուսումնասիր ութիւնն ըրած եմ կ. Ս. Իւթիւճեանի թարգմանչական արուեստին վրայ, զոր գժբաղդաբար խիստ տկար, յետին աստիճանի նախնական գտած եմ։ Պատահած իսկ է Խւթիւճեանի շփոթել Բարիզ քաղաքը (Paris) Բոխամի զաւակ և կէնի աւեւանդիչ Փարիսի (Pâris) հետ, ճիշդ Լա Ֆօնտէնի խօսած մարդոց պէս՝ որոնք կը շփոթեն Հառմի հետ՝ Բարիզի հին արուարձաններէն վօժիւարը։ Ահա՝ «հետաքրքրական յայտնութիւն մը», հարիւրաւորներէն մէկը, որ պիտի զրկէ Խւթիւճեանի գործերը՝ «Նպաստաւոր տպաւորութեան մը յատկութենէն»։

Հայերէնի սակաւաթիւ անձգութիւններս, զոր մասնանշեց Լոյսի յարգելի յօդուածագիրը, արդարացի են գրեթէ (էջ 503)։ Իսկ ուրիշ գիտողութիւններ կան (էջ 504) որոնց համարիտ չեմ. զոր օրինակ, եւըսպական զգեստներու անուանց համար, ևս հետեւեցայ Նորայրի բառգրքին և գործածեցի տառառով, յողին, մեկնոց, մեկնոցակ, եւերֆնակ, թիկնոցակ, յորանակ, բրդեակ, մորբակ, շանելիլ, որոնց համար կ'ըստի թէ «առայժմ կեանք չունին»։ Այս կէտին վրայ բաւական երկայն յօդուած մը գրած եմ արդէն, և փափաքողք կըր-

նաև աչքէ կրկին անցընել Արեւելի (թիւ 5698 — 16 հոկտեմբ. 1904)։ Հանդիս Ամսօրեայ հետաքրքրուեցաւ յօդուածիս և իր խորհրդածութիւններն ալ հրատարակեց, (Փետրուար 1905)։ Սառյգ է որ նորաձեւութեանց առուատը ունի իրեն յատուկ յարգոն մը՝ զոր հարկաւ պիտի նուիրագործէին Գալէնտէրներ, իրենց արհեստին պահանջումէն և իրենց անձնական շահէն մղուած, ինչ որ արգարանալի է։ Սրդէն, միթէ ամէն օր չե՞նք կարդար վաճառականներու ծանուցումները «Աննման անձրեւնոցներ, մուշամպաներ, շատիկներ, պանիքներ, ճամբորդութեան պայտականներ...»։ Պէտք չէ մոռնալ որ ասկէ վաթսուն տարի առաջ հարփւրաւոր բառեր կաշվին՝ որ «այն ատեն կեանք չունէին» հայերէն գործածութեան մէջ, և մարդ սախողուած էր անոնց տաճկերէնը գնելու փակածի մէջ։ զոր օրինակ՝ զեղձ (իր պիդի), տողուկ (պարդամ), մահարեր սարսուռ (նավահի), ձձի (սոլուճան), խոյլ ախտ (արաճա), ծլւութիւն (սլսիա), հարսանիթ (խալամուխ), կարմրախտ (իլլու), ջերմ (սրբմա), թանչ (մայալը), յօդացաւ (վիճա), սանձ (կեմ), մառախուղ (տիւման), թոք (ազ ճիշեր), խաւարտ (զավավար), վրան (չատըր), քարայր (մաղարա), ևլն, ևլն։<sup>(1)</sup> Ուրախալի է որ այն ատեն «տառադարձութեան» մոլեգին սէրը չի կար, և հիւանդութեանց անուններուն համար պառաւ կիներու չին դիմեր, այլ կը ջանային գործածելի ընել՝ իրենց համար «առ այժմ ան կինդան» երեւցած բոլոր բառերը, առանց խարութեան։ Եթէ մեր նախորդներն այդպէս ըրած չըլլային, մենք, դեռ այսօր, մեծ կտոր մը հացին՝ արդի սլաւուկան քանի մը ցեղերաւ պէս, «Պօլիօ բարչա...» պիտի ըսէինք։

(1) Տես Անդր. Փոփովիչ, Արտևես Երկայնակեացուրբեան, Կ. Պոլիս, Տպ. Յ. Միւնէնախեան, 1850։ — «Ծուռէ Երկաթին խըլլը կ'ասեն, հաւուն ձագին վիշին կ'ասեն, Երկան պատին ուռվար կ'ասեն», բառ ցուենին։ (Դ. Ա.՝) Մշշին ուրիշ քաղաք մը զանուելով՝ զարմացեր է նէ՝ «արագիին շակակ կ'ասեն, բանձըր տեղին չարտախ կ'ասեն, մեծ վարտիքին շարվար կ'ասեն։»

Կայ ուրիշ չարք մը հայերէն բառերու, ինչպէս զըղան, զլանիկ, ակումբ, երաս, տայս, եզի շար, ելն։ ուրնց համար կըսուի թէ «ճշգութեան կը կարօտին»։ Առաջին բառը շատ գործածական էր մանկութեանս։ Վարդովինի դերասանները սովորաբար զլանիկ կ'անուանէին cigarette ը, և վերջերս, բանասէր ծերունին Յովհաննէս Հիսարիեան էֆէնտի, իր ութուունամենայ վարժութեանը հետեւելով՝ «Դյանինի մը տուէք... զլանիկ կը ծխեմ...» կըսէր տեսակցութեան մը միջոցին՝ զոր ունեցայ իրեն հետ։ Ինչ որ «մժուած» կամ «անստոյդ» կը թուի մեղի, շատ տեկի ասլորդներուն համար «ողջ» է և «հաստատ»։ Մեր մէջ, նորոյթ եղած է արհամարհներ հին փորձառութիւնները, խզել շարունակութեան անհրաժեշտ կապը անցեալ և ներկայ լիզուներուն ինչպէս և սերնդոց միջեւ։ Վնասակար ունակութիւնն մը, յաճախ յանձնապատահութեանէ ծնած, որ կը ջլատէ լեզուին պահպանողական ոյժերը։ Պէտք չկայ լքանել անցելոյն մէջ համբարուած միթերքը՝ գուացնելու համար ներկայ պէտքը ո՛ւ և է ընդունելի կամ անընդունելի հնարքներով։ Ինչ որ կը խանգարէ լեզուն, չկրնար ընդունուիլ իրը վերանորոգիչ տարր կամ ազդեցութիւն։ Նոր մթերք կան շահագործուելիք, ինչպէս զաւառական կամ ժողովրդական լեզուին ճոխութիւնները։ Սակայն և այնպէս, լեզուի մը գրական և ժողովրդական գործածութիւններէն հնագոյն կամ նորագոյն տարրերը չեն կրնար զիրար բոլորովին վատրել, զիրար խապառ ջնջել՝ արտադրելու համար լեզւական աներեւակայելով թոհութոն մը։ այլ մաղթելի է որ համերաշխ լընթանան ի շահ մէկ հայերէնի մը, ի շահ լեզուին տեւականութեանը։

Գրաբարի ուսումը տկարացաւ և լքանելու վրայ է։ Վնասակար երեւոյթ։ Որո՞ւէ յանցանքը՝ եթէ ոչ դպրոցներու Ուսուցչական մարմնին։ Դաղլացիք մէկ լեզու միայն ունին, բայց գործեալ կը յանձնաբարեն ոչ թէ լա-

տիներէնին՝ այլ հին գաղթերէնին ուսուցումը . «Faciliter l'intelligence de l'ancien français est le plus sûr moyen d'en inspirer le goût» (1) : Մեր հին հայերէնին ճաշակն ալ, այսօր, անհրաժեշտ է որ ներշնչուի այն ամէն անոնց՝ որ ասպարէզ կ'ընտրեն ուսուցչութիւնը կամ գրականութիւնը : Եւ որպէս զի գարդանայ գրաբարի ճաշակը, պէտք է ԴիիրուիՍՈՅՅ ընել գրաբարը, նոր մեթոններով, նոր դասագիրքերով : Եթէ մեռած բան մը կայ, այդ ալ, մեծամասնութեան համար, Զարգացեցն է՝ ոչ թէ չնորհալի և աղնուական գրաբարը :

Ի՞նչ հոգ ինձի եթէ շատեր պլատի հասկնային տախ (2) ակրումք, երաս, եացն բառերը՝ որո՞ք դոյութիւն ունին, սակայն, հայ բառգրքին մէջ : Ո՞վ մեզմէ գլամէր թէ խաւար՝ բանջարեղէն է : Բայց 1850 ին շատ լաւ գործածեր են զայն :

Թէօֆիլ Կօթիէ կը շողոքէ ժողովրդին անծանօթ մնացած բառերուն դէմ, և չընդունիր որ ժողովուրդը տգէտ մնայ իր լեզուին :

«Կուղէք որ գրածնիդ հասկցուի, ահա՛... զրեցէք օրագրի մը օրը օրին լուրերը... : Սակայն զիտցէք որ գաղփերէն լեզուն խամրելու վրայ է, իրազութիւնն է ըսածն... : է՛հ, Տէր Աստուած, անէք, վէպերուս մէջ, կ'ըսեն թէ լեզուս չի հասկցուիր... : Եւ սակայն, ես ինքզնքս զրած եմ աշխարհիս ամէնէն աւելի տափակորէն յատակ գրողի մը տեղ... : Եթէ չեն հասկնար, այն է որ, կհնթաղքեմ, ես սապէս բառեր կը գործածեմ... արչիւրածութիւնն է առաջարկութիւնը... : Բայց վերջապէս չեմ կրնար

(1) Ch. Aubertin, Choix des Textes de l'ancien français, 1897, Յառաջարան :

(2) Պարոկ. բախը, զան, ամոռ, տախոս, մահիճ : Այս անուակէսով խրախուսելի է Գերապատիւ եղ. Դուրեան Սրբազնը, Եր կը զործածէ սա թիւ ծանօթ բառերը՝ լայնի, լոյիկ, իներկող, խոյող, հերձ, կումբ, ասղամի, յածում, դրուժան, զորս Գրասկը կը զանէ դըւարըմոնելի : Արեւելի, թիւ 6421 — 21 Փետր. 1907 :

գրել թէ՝ architrave լսուածը ճարտարապետական ձևը մըն է, որ սապէս կամ նապէս բան մը լսել է... : Պէտք է ՈՐ ԸՆԹԵՐՑՈՂԸ ԳԻՏՆԱՅ ԲԱՌԵՐԸ :»(1)

Եթէ հայ մը եղած ըլլար Թէօֆիլ Կէօթիէ, անշուշտ պիսի գոչէր . «Պէտք է որ ընթերցողը զիտանայ լոլոր հայերէն բառերը՝ զոր գործածեց չ . Արսէն Բագրատունի, քաղելով զանոնք ամէն զարելու հեղինակներէն :»

Եթէ չեմ սխալիր, այս խորհրդածութիւներս ալ մաս կը կազմին — քերականութեան չափ — «հայ գրականութեան և հայ լեզուի պահանջներուն» : Հայկաբանները կ'անցնին (2), բայց լեզուն կը մնայ՝ որպէս զի գարդանայ, զօրանայ և ստանայ առողջ գոյներ, կինդամի շարժում: Պալզաք ամհնէն յոռի գրողն էր, ամեննէն քիչ գաղիաբան էր. չէր վախնար «վիշտ պատճառելէ Նոէլ և Շարսալի ստուերին» — էտմօն աը կօնդուսի բացարութեամրը(3) : Բայց Պալզաք այսօր կը յորջորջուի՝ լեռացած ամենամեծ ռուսական գործադրութեամբանը :

Ծնորհապարտ ըլլալ պէտք է կոյսի պատուարժան յօդուածաղքին, որ զիտցաւ պատճառ ըլլալ, իր փափկանկատութեամբն ու հետատեսութեամբը, գրական քառի մը այս կարգի խաղիբներու լուսաբանութեանը :

Լաւագոյն վերջարանն այս է դրբիս :



(1) Ed. et J. de Goncourt, *Charles Demailly*, 1900, էջ 81

(2) Դատակարաբելի կը զանեմ ունաց պայքարը զրաբարի դէմ : Հայերէն լեզուի տղեսներն են որ այնպէս կընեն, զմայլելով Արեւելշան Մամուլի Զմիւռնաբնակ յօդուածաղքին մնաբանութեանցը : (Տես Ոիւ 14, տարի 1907, էջ 337—338) :

(3) Նոէլ և Շարսալի քերականութիւնը զաղիացւոց Զարգացելոցն է կերպով մը :

## ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Ոլոկ Մօրդունի քարգմանուրեանն առքիւ հետեւ-  
եալ յօդուածները երեւան :

«ՄԱՆՁՈՒՄԵ» ՕՐԱԴԻԹ .— 1906 տարի, Յունվարէ  
մինչեւ Մարտ, թիւ 1406, 1416, 1422, 1428, 1456,  
1462, — եւ 29 Դեկտեմբեր 1906 :

Տես պատասխաններս Արևելի մէջ, 1906 տարի,  
Փետրվարէ մինչեւ Մարտ, թիւ 6091, 6101, 6107, 6108,  
6112 :

«ԲԻՒԶԱՆԴԻՑՆ» ՕՐԱԴԻԹ .— 1906, Ապրիլէ Մա-  
յիս, թիւ 2910, 2950, 2951 :

Տես պատասխաններս ի ճող, թիւ 2956, եւ 2958 :

«ՄԱՍԻՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ .— 1906, Մարտէ Յու-  
նիս, թիւ 5, 10, 12 եւ 16 (Ո. Յ. Պերպերեան) :

Տես պատասխաններս ի ճոց, թիւ 4, 5, 6, 7, 8,  
11 եւ 13 :


Քարգմանիցն ունի նաև քաւական բուով պատ-  
րաս ուսումնափրութիւններ եւ ուրիշ հերեւումներ,  
որոնք պիտի կարենան յարմար առքիւ երեւալ օրագրաց  
մէջ, Կօնգուներու նեղինակուրեանցը նկարագրին վը-  
րայ եւ Աշու Մարտի 1922 թիւ առանձնուրեանը առքիւ ար-  
տադրուած պահպանի բարութեանց դէմ:



Գ. Մ.

## ՎՐԻՊԱԿՆԵՐ

Ական	Ուղղելի
7 Փօրաբեր	Բօրաբեր
7 Մրառուզ	Մրառուզ
8 Լուի Ֆիլիփ	Լուի-Ֆիլիփ
9 Վալվառս	Վալաշոս
11 Հանդպիր	Հանդիպիր
12 Տոջորուած	Տոջորուած
12 Կեսերու	Կեսերու
16 Կենսա-զբուրեան	Կենսա-զրուրեան
20 Երորդն	Երրորդն
25 Սերեւանիի	Սերեւերանիի
27 Մարեջայսունի	Մարաջայսունի
40 Որնի Մօքրունեն	Որնի Մօքրուն



ՀՀ Ազգային գրադարան



NL0317316

ԳԻՒ 2 ։ ԳՈՀԵԿԱՆ

معارف عمومیه نظارت جلیله سنک فی ۱۷ تموز ۳۲۳ تاریخی  
و ۲۰۵ نومرسولی رخصتمامه سبله طبع او نشدر